

# Արևո

## ԱՄԱՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՄ - ԳՐԱԿԱՄ - ԲԱԼԱԿՐԱԿԱՄ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՊԱՏՐԻԿԵՐՎՈՒԹՅՈՒՆ



ՓԱԿՈՒՄՆ ՅՈՒԵԼԻՆԱԿԱՆ ՏՈՐԻՈՅ

Ձե. ԳԱՐՈՂՈՎՔԻ ՆԱՀԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՅ ՎԱՐԴԱՐԱՅՅ ԶՈՐԱՎՈՐԱՅՆ ՄԵՐՈՅ  
ՀԱՅԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ԳԵՑ ԳԿԱՅԻՑՆ

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՈՐԱԿԱՆ		ԵՐԵՎԱՆ
— Մայ Արու Օ. Էջմիածինը և Մեծի Տաճա Կիլիկիոյ Կարողիկոսութիւնը.	«ԷջՄԻԱԾԻՆ»	145
ԿՈՇԱԳԻՆ		
— Հոգեպալտեամ առիրով.	Ե.	149
ԺԱՇԱՑՄԱՆՆԱՀԱՅԱՆ		
— Պոյեհուս.	Մ. ՄԱՆՈՒԿԻԵԱՆ	152
— Քառհակմեր.	» »	152
— Անայնութիւն.	ԶԱԿԵՆ ԵԿԵՆԵԱՆ	153
ՇԱՆԱՀԱՅԱԿԱՆ		
— Աստղանի ճառուածակողմբ.	ԱՆՈՒՇԱԽԱՆ ԱԲԴ. ԶԱՅԱՆԵԱՆ	154
ՊԱՏՄԱԿԱՆ		
— Եղիշէ պատմազիր և Վարդանաց պատե- ռազմը (13).	ՊԱՐԳԵՒ ՎՐԴ. ՎՐԹԱՆԿՈՅԱՆ	157
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ		
— Նույր' Տ. Խղիտէ Օ. Արք. Տերեւեանի (Խղիդարդ) (Քիչան ժնուհաւորմի).	Ն. ՅՈՎՃԱՆՆԵՍՅԱՆ	162
ՀՈՅԱԿԱՆ ՀԱՆՔԵՐ		
— Արգելունայ Ս. Ասոււածին կոմ Տեր Յուսվանն որդու վան.	Ն. ԵՊՈ. ՄՈՎԱԿԱՆ	166
ՄՈՎԱԿԱՆ ԵԿԵՂԵԿԻ		
— Յակոբեանց Եկեղեցիին յախճապակիք պատկերներ.	ԹՐԳՄ. ԶԱԿԵՆ ԱԲԴ. ԶԻՒԶԻՆԵԱՆ	168
Կորի և նիշ.	ԽՄԲ.	169
Ս. ՅԱՅՈՒԻ ՆԵՐՍԻՆ		
— Հեռազիւներ.		172
— Եկեղեցական-Բեմական.		173
— Պատօնական.		174
— Քահանայական ձեռնադրութիւն Ս. Արուեն Եերս.		174
Մանազը՝ Ն. Ս. Օծուրին Տ. Տ. Գարեգին Ա. Կարողիկոսի.		175
Ենուհակարիք.		176
Մեր Գլուխ մրցանակը.		176

**ՄԻՈՆԻ Տարեկան բաժնեղինն է՝ բոլոր Եկիրներու համար՝ Անգլ. Շիլին 15**

*Redaction of the Armenian Monthly SION*

*Armenian Patriarchate,*

*P. O. B. 4001*

*Old City - Jerusalem*

*Via Amman (Jordan)*

# ≡ Ս Ի Ռ Ա ≡

ԵԶ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1952

≈ ՅՈՒՆԻՍ ≈

ԹԻՒ 6

## ԽՄԲԸԴՐԸԿԱՆ

ՄԱՅՐ ԱԹՈՌՈ Ս. ԷԶՄԻԱԾԻՆԸ ԵՒ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆԸ



Հայաստանեայց Առաքելական Ա. Եկեղեցին միասնական եկեղեցի է թէ իր կաղմակերպչական գրուածքով և թէ բարոյական - զազափարական բարձր սկզբունքով։ Միասնականութեան այդ զաղափարը ըխում է քրիստոնէական վարդասկետութեան էութիւնից։ Փրկչի մեզ աւանդած իւրաքանչիւր խօսքի մէջ սիրոյ, միասնականութեան և համերաշխութեան պատուիրանն է խտացուած։

Հայոց փոքրիկ բայց հնագոյն Եկեղեցին, իր որդեզրած զիտակից միասնականութեան զաղափարին է ամենից շատ պարտական, որ կարողացել է տասնեակ դարեր շարունակ դիմանալ անցեալի չարաղէտ փոթորիկներին, դիմաղը ներքին և արտաքին պառակտողական ուժերին և յարատեել վազ քրիստոնէական անազարտ և հարազատ նկարազրով։ Ճիշտ է, մեր Եկեղեցու պատմութեան մէջ եղել են մոլի, փառասէր անձինք, որոնք ճշճիմ եսասիրութեամբ տարուած, փորձել են Եկեղեցական այս կամ այն հատուածը շեղել միասնականութեան ճշմարիտ ուղուց, սակայն հասարակական կարծիքը և զիտակից ու պարտաճանաչ հոգևորական ընտրանին իրենց վճռական խօսքն են ասել և փառասէր այդ անձանց փորձերն ապարդիւն են անցել։

Միասնականութեան և համերաշխ զործակցութեան ողով են համակուած եղել Հայոց Եկեղեցու բոլոր Եկեղեցականները, բոլոր թեմերը, պատրիարքարանները և կաթողիկոսական աթոռները։ Մեր Եկեղեցու բազմերախտ և հեղինակաւոր զործիչները միշտ էլ սատարել են միասնականութեան վեհ զաղափարին ու շեշտել այս։ Միասնականութեան և համերաշխ զործակցութեան զաղափարի օրինակելի կիրառումը մենք տեսնում ենք, առանձնապէս, Ամենայն Հայոց Հայրապետութեան և Մեծի Տանն կիլիկիոյ կաթողիկոսութեան փոխարքերութիւնների միջև։

Սկսած այն օրից, երբ առաջացաւ Կիլիկիայի կաթողիկոսական աթոռը, և Ամենայն Հայոց Հայրապետութիւնը վերահաստատուեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, միասնականութեան զաղափարը հայ եկեղեցիներում ոչ միայն ջժուլացաւ, այլ աւելի շեշտուեց: Կիլիկիայի կաթողիկոսական աթոռի գուղանք դոյութիւնը շղիտուեց՝ որպէս հակաթոռ Ամենայն Հայոց Հայրապետութեանը, այլ նրա անբաժանելի, օրդանարկան մասը:

Եւ երկու աթոռների միջև հաստատուեցին շատ սերտ և մտերմական յարաբերութիւններ:

Կիլիկիայի կաթողիկոսական աթոռի դոյութիւնը ոչ թէ թուլացրեց, այս աւելի քան ուժեղացրեց տարապիր հայութեան շրջանում վաղուց արմատացած այն հաւատքը, որ Ս. Էջմիածինն է հանդիսանում այն լուսաւոր խարիսխը, որ հայրենասէր հայութիւնը կապում է իր հայրենի սրբութիւնների հետ: Արդարացի է մեր պատմագիրներից Առաքել Դավթիժեցին նշել, որ «ի վերայ Աջոյն և Էջմիածնի ամենայն ազգն հայոց կապեալ կան»: Այդ հաւատքի հիման վրայ է ստեղծուել ազգային այն աւանդութիւնը, որ քառակազմաթ Արագածի բարձուն քին հայ ժողովրդի մշտավառ կանթեղն է կախուած, որի մէջ վառուող իւղ սրբի արցունքներէն են: Հայ հաւատացեալ ժողովրդի սրտում միշտ վառ է մատցել իր սրդիական սէրը դէպի Ս. Էջմիածինը, իսկ որդեսէր մայրը արել է հնարաւոր ամէն ինչ՝ վառ պահելու իր զաւակների յայսն ու հաւատքը:

Հաւատացեալ ժողովրդի այս հաւատքի հարազատ թարգմանն է հանդիսացել հայ հոգեորականութիւնը: Հայ եկեղեցական բոլոր թեմերը և կաթողիկոսական աթոռները անխափը ընդունել են Ս. Էջմիածնի գերազանութիւնը, ենթարկուել են ազգային-եկեղեցական ժողովների որոշումներին, իսկ հասարակական և գաւանական կարեւոր հարցերում միշտ էլ ակնկալել են Ամենայն Հայոց Հայրապետութեան հրահանգները: Եւ Էջմիածինը չի թերացել իր զորով վաղութ մօր դերը կատարել իր որդիների նկատմամբ: Տեղին է այսակեղ յիշել Տիրոջ խօսքերը. «Յո՞ս ոք ի ձէնչ հայը՝ Խնդրիցէ որդի իւր ձուկն, միթէ փախանակ ձկան օ՞ձ տայցէ նմա: Եւ կամ ինդրիցէ ձու, միթէ կարի՞ճ տայցէ նմա:»

Եղել են, իհարկէ, Կիլիկիայի և Էջմիածնի գահակալների մէջ առանձին և ոչ հեռատես ու շրջահայեաց անձինք, որոնք առաջնորդուել են ոչ այնքան Հայ Եկեղեցու ընդհանուր շահերով, որքան իրենց անձնական փառքով, սակայն դրանք միայն առանձին անհատներ են եղել և անկարող են գանուել ամենափոքր իսկ չափով փոխել միասնականութեան և համերաշխ գործակցութեան ընթացքը:

Ս. Էջմիածնի և Կիլիկիայի կաթողիկոսական աթոռների միջև դոյութիւն ունեցող յարաբերութիւններն աւելի անկեղծ և սերտ բնոյթ ստացան վերջին յիսնամեակում: Այդ ուղղութեամբ մեծ զործ են կատարել առանձնապէս մեծանուն երկու հայրենասէր զահակալներ՝ Խրիմեան Հայրիկը և Սահակ Բ. Կաթողիկոս Խապահեանը: Այդ երկու լուսամիտ հայրապետների սկսած չնորհակալ զործը շարունակեցին Բաբգէն աթոռակից և Խորէն կաթողիկոսները: Այդ յարաբերութիւններն իրենց բարձրագոյն աստիճանին հասան ներկայիս Ամենայն Հայոց եռամեծ կաթողիկոս նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Գէորգ Զ. ի և Մէծի Տանն Կիլիկիոյ չնորհազարդ կաթողիկոս նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Գարեգին:

Ա. Ի օրոք: Ս. Էջմիածնում հայրենասիրական և եկեղեցական լաւագոյն տւանդավթիւններով դաստիարակուած, զագափարապէս կոփուած և հայ ժողովրդին անձնուրաց ծառայելու պատրաստ այս երկու մեծ հովուապետները արել և անում են իրենց կարելիութեան գերազոյնը: Նրանց ամբողջ շանքն ու աշխատանքն է եղել, որպէսզի անխախտ և անաղարտ պահուէ Հայաստաննեաց Առաքելական ինքնանկախ Ա. Եկեղեցին: Որպէս հայրենասէր հոգևորականներ, նրանց տարիների մազթանքն է եղել, որ աւելի ծաղկի և բարզաւաճի իրենց նուիրական Հայրենիքը՝ և աշխարհի հեռաւոր ծայրերում ցրուած հայութիւնը զերադառնայ Մայր Հայրենիքի զիրկը:

Թէ ինչպիսի անկեղծ և սերտ համազործակցութեան ողի են ցուցաբերել այդ երկու լուսամիտ հայրապետաները՝ կարելի է գատել հետեւեալ վաստերից:— Երբ Ա. Էջմիածնում գումարուեց 1945 թուի Ազգային-Եկեղեցական ժողովը և օրակարգում գրուած էր Ամենայն Հայոց Հայրապետի ընտրութեան հարցը, նորին Ա. Օծութիւն 8. Տ. Գարեգին Ա. Կաթողիկոսը իր թեմերի պատգամաւորներով միասին մասնակցեց ընտրութեանը, ինքն անձամբ նախագահեց ժողովներին և բարձր զնահատականով առաջադրեց իր սրտակից ընկերոջ թեկնածութիւնը: Իսկ 1948 թուին երբ տօնուեց Գարեգին Կաթողիկոսի ութուունամեայ յոթեւանը, Ամենայն Հայոց Հայրապետը իր գործօն մասնակցութիւնը բերեց յոթեւանին, յատուկ կոնդակ զրեց այդ առթիւ՝ զրուատելով Գարեգին Կաթողիկոսի մեծագոյն արժանիքները. «Գարեգին Կաթողիկոս Յովսեփիեանը, — կարդում ենք Վեհափառ Հայրապետի կոնդակում, — Զայ Եկեղեցու եզակի գէմքերից մէկն է հանդիսանում, եզակի իր Եկեղեցաշինուարական հայրենասիրական, զրական-զիտական գործունէութեամբ: Նրա անունը ծանօթ է ոչ միայն Հայրենիքին ու հայկական գրեթէ բոլոր դաղութներին, այլև օտարազգի հասարակական և զիտական շրջաններին: Որպէս առաքինի ու շիտակ Եկեղեցական, որպէս առաջն մտքի ու լայն սրտի տէր անձնաւորութիւն, նա վայելում է ոչ միայն հայերի, այլև բարեկամ ժողովուրդների սէրն ու համակրանքը: Մեծ է նրա աւանդը Հայ Եկեղեցու բարզաւաճման և հայ արուեստի, մշակոյթի, պատմութեան ուսումնասիրութեան գործում»:

Այդ բոլորից յետոյ, հասկնալի է, թէ որքա՛ն մեծ վիշտ պատճառեց նորին Ա. Օծութիւն 8. Տ. Գէորգ Զ. Կաթողիկոսին, երբ Անթիլիասի Կաթողիկոսարանից հեռազիր ստացուեց, որ Տ. Տ. Գարեգին Ա. Հնորհագարդ Կաթողիկոսը հիւանդացել ընկել է մահին: Այդ լուրն ստացուելուց անմիջապէս յետոյ,

յափառ Հայրապետը կարգադրեց միաբանութեանը աղօթք մատուցանել Մայր Տաճարում Գարեգին Կաթողիկոսի առողջութեան համար և ինքը քաջալերական հեռազիր ուղարկեց Անթիլիասի միաբանութեանը: Սակայն յետադայում, երբ Ամենայն Հայոց Հայրապետը տեղեկացաւ, որ Գարեգին Կաթողիկոսի հիւանդութիւնից ապաքինումը դանդաղ է ընթանում, անհրաժեշտ համարեց յատուկ պատղամաւորութիւն ուղարկել Անթիլիաս, պատղամաւորութեան կազմում նըշանակելով Գերազոյն Հոգևոր Խորհրդի անդամ զերաշնորհ Տ. Վահան արքեպիսկոպոս Կոստանդնավանին և հայագէտ պրօֆէսոր-գոկտոր Աշոտ Աբրահամեանին:

Ա. մենայն Հայոց Հայրապետի հրահանգով պատղամաւորութիւնը մեկնել է Անթիլիաս և արժանացել նորին Ա. Օծութիւն 8. Տ. Գարեգին Ա. Կաթողի-

կոսի բացառիկ գոհունակութեանը և յարգանքին։ Գարեղին Կաթողիկոսը շատ բարձր է գնահատել իր հոգեոր եղբօր բացառիկ ուշադրութիւնը իր նկատմամբ և ժողովրդի ու միաբանութեան ներկայութեան յուզմունքով յայտարարել է, «Առոտուած կեանք տայ, երկար կեանք մեր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Զ.ին, որ եղբայրական չնորհք, օրհնութիւն ցոյց տուեց։ Նա իր եղբօրը հիւանդատես-պատգամաւոր է ուղարկել . . . սա մեր պատմութեան մէջ շտեսնուած երկոյթ է»։

Պատգամաւորութիւնը ամիս ու կէս Անթիլիասում զանուած ժամանակ բացառիկ սիրով է ընդունուել Անթիլիասի միաբանութիւն կողմից, որ բոլոր տեսակ դիւրութիւններ է ստեղծուել նրա համար, հիւրասիրել է, մեծարել Միաբանութեան պատգամաւորութեան նկատմամբ ունեցած վերաբերմունքի հարազատ արտայայտութիւնն է պատգամաւորութեան Անթիլիաս ժամանման կապակցութեամբ զերաշնորհ Տ. Դերենիկ եպիսկոպոսի հետեւեալ յայտարարութիւնը. «Աւրախ ենք այսօր Զեղ մեր յարկի տակ ընդունելու համար; Մէկ է մեր Եկեղեցին, մէկ են մեր աթոռները, բոլորս մէկ ենք հոգիով և սրտով; Զեր ներկայութիւնն աւելի կը զօրացնէ մեր միութիւնը; Զեզմէ կ'առնենք մեր կարուղ փամական Արարատէն, յաւերժական Ա. Էջմիածնէն և անմահական Հայքնիքէն»։ Անչափ բարեկամական վերաբերմունք են ցոյց տուել տեղի հայկական թիրթերն ու ամսազբերը՝ «Հասկը», «Զարթօնքը», «Արարատ» և ուրիշները։

Լիբանանի բազմահազար հայութիւնը, որը պատգամաւորութեան Անթիլիասում զանուած օրերին ուխտատեղի է դարձրել Անթիլիասը, խանդավառութեամբ է ընդունել պատգամաւորութիւնը։ Բազմաթիւ հայրենակարոս հայրենասէրներ եկել և հետաքրքրուել են Հայրենիքով, Մայր Աթոռով, հայրենադարձ բարեկամիներով։

Պատգամաւորութիւնը ի տես այդ ամէնի, վերադարձել է անչափ խանդավառուած։

Ամենայն Հայոց Հայրապետի ներկայ պատգամաւորութեան առաքումը դէսի Անթիլիաս հիւանդատեսի, մի նոր ապացոյց է այն սերտ ու սեռն համազործակցութեան, որ զոյութիւն ունի երկու աթոռների՝ Ամենայն Հայոց Հայրապետութեան և Մեծի Տանն կիլիկոյ Կաթողիկոսութեան միջև։

Երկու աթոռների միջև զոյութիւն ունեցող կապը զօդուած է փրկչաւանդ միանականութեան բարձր զաղափարներով, ամրացուած է այն դարերի ընթացքում ողջ միտ ձգտումներով և այժմ միս և արիւն է դարձել ամէն մի հայրենասէր և էջմիածնասէր հաւատացեալի մօսու կառկած լինել չի կարող, որ զնալով այդ կապը աւելի պիտի սերտանայ և արդիւնաւորուի։

Աստուած առողջութիւն և երկար կեանք տայ մեր երկու հայրապետներին՝ նորին Ա. Օծութիւն Տ. Տ. Գարեղին Ա. Հնորհաղարդ Կաթողիկոսին և նորին Ա. Օծութիւն Տ. Տ. Գէորգ Զ. Կաթողիկոսին, որոնք մեր Եկեղեցու աւանդական սրբութիւնների բժախնդիր պահապաններն ու պաշտպաններն են հանդիսանում։

Աստուած թող հաստատուն պահի Հայաստանեայց Առաքելական Ա. Եկեղեցին։

«ՀԱՄԻԱԾԻՆ»

## ԿՐԹԱԾԱՆ

### ՀՈԳԵԳԱԼՍՏԵԱՆ ԱՌԻԹՈՎ

«Նորա ասեն ցնա, ա՛յ եւ ոչ քէ  
նոզի սուրբ գուցէ՝ լուսակ է մեր»:  
ԳՈՐԾՔ ԺԹ. 2

Այս անգիտութիւնը միայն Եփեսացիւն չէ անտարակոյս, սովորական պարագայ է յաճախ հանդիպիլ մարդերու՝ որոնք ոչինչ գիտեն կեանքի ամենէն կենական հարցերու վերաբերմամբ։ Մարդեր՝ որոնց համար կարծես գոյութիւն չունին հաղորդակցութեան բոլոր միջոցները, զիրք, թերթ, ձայնասփիւռ, և կ'ապրին իրենց սեփական նախնականութեամբ, անհաղորդ արտաքին կեանքին։

Այս կարգի մարգոց խումբի մը մէջ էր որ գտաւ Ենքպինքը Պօղոս առաքեալ, երբ եկաւ Եփեսոս, որոնք ինքզինքնին քրիստոնեայ կ'անուանէին, և անոնց կրօնական կեանքին և զգացումներուն ծանօթանալէ վերջ, հարցուց իրենց, «Եթէ հոզի սուրբ ընկալարո՞ւք ի հաւատալն» և անոնք ամենայն պարզամտութեամբ պատասխանեցին «ա՛յ և ոչ թէ հոզի սուրբ գուցէ՝ լււեալ է մեր»։

Պօղոս որ տարիներէ ի վեր ունեցած էր արդէն իր գարձը և զգացած իր մէջ Ս. Հոգիի ուժն ու օժանդակութիւնը, կեանքի մութ ու զժուարին պարագաներուն, և որ կը հաւատար թէ իր բոլոր յաջողութիւնները ինք կը պարտի այդ անտեսանելի բարեկամին, տիսրեցաւ խորապէս, տեսնելով հաւատացեալներ՝ որոնք զուրկ կը մնային տակաւին քրիստոնէութեան մեծագոյն ոյժէն և գիտութիւնէն։ Կասկած չկայ թէ առաքեալը շարաթներով հնի մնաց, ուսուցանելով և դաստիարակելով զիրենք քրիստոնէութեան մեծ ճշմարտութիւններու չուրջ, աճեցնելով թէ իր և թէ Եփեսացիներու ուրախութիւնը։

Պատահ եմ եթէ նոյն հարցումը ըլլայ մեզմէ չատերուս այսօր, և եթէ մենք պարկեցաւ ըլլանք Եփեսացիներուն չափ, զիտի տանք նոյն պատասխանը։

Եփեսացիները ընդունած էին քրիստո-

նէութիւնը, մկրտուած էին և կը չարունակէին ապրիլ, առաւել կամ նուազ չափով, քրիստոնէական պատուիրաններուն համաձայն, անոնք ունէին Քրիստոսի գիտութիւնը, բայց ոչ Անոր հոգին։

Դիւրին է գիտնալ քրիստոնէութիւնը, հաւատաւ իր ճշմարտութիւններուն, և ապրիլ համաձայն իր պատուիրաններուն։ Թէ չէ թիւը անոնց՝ սրոնք այս պատութեամբ կը չարունակեն իրենց քրիստոնէական կեանքը այս աշխարհի մէջ, այն խոր համոզումով՝ թէ իրենք ճշմարիտ քրիստոնեաններ են և իրենց բավանգակ կեանքը նուելիք են ճշմարտութեան դատին։ Եւ սակայն եթէ իրենք պահ մը ինքնաքննութեան նստին իրենք իրենց հետ, պիտի զգան պակաս մը իրենց ներու։ Այն զարնանային խանքը, այն յոյսն ու քաջութիւնը, որ ուրիշները ունին և իրենց կը պակսի հաւատաքի կեանքին մէջ, զիրենք պիտի բերէ այն եղբակացութեան թէ պակաս մը կայ իրենց մէջ, թէ հակառակ իրենց ճիշդ բմբանումներուն և կեանքի ընթացքին, չոր ու ծանծաղամիս են իրենց զգացումներն ու մտածումները, և թէ վերջապէս իրենք չեն այն իրական մարդերէն, որոնք պատրաստ են զոհ բերելու իրենց կեանքը, ի հարկին, իրենց ներքին ապրումներուն հետ հաշտ կարենալ մնալու համար։

Մեզի համար գժուար չէ բաժնելու մեր ըմբռնումներն ու կեանքը երկու երեսներու, զանոնք աւելի լաւ հասկնալու համար։ Մեզի անձանօթ չէ տարբերութիւնը որտի և մտքի կեանքերուն։ Մենք կրնանք զիտնալ աւանդական, բարոյական և աստուածաբանական բովանդակ գիտութիւնը քրիստոնէական կրօնին, ընդունիլ այս մասին բովանդակ ճշմարտութիւնը ըստ ինքեան բայց չունենալ այն ներքին հաղորդակցութիւնը զոր կ'ունենայ մարդ ճշմարտութեան հետ։ Կայ ճշմարտութեան փաստացի համոզումէն անդին, անձնական ուրիշ համոզում մը, որ բոլորովին տարբեր է ճշմարտութեան նկատմամբ մեր ունեցած ըմբռնումէն։

Կարելի է հաւատաւ մարդու մը, որու մասին ամէն ոք կը վկայէ թէ ան ազնիւ է և իմաստուն։ զինքը լսելէն և իր հետ երկար ապրելէն վերջ դալ այն եղբակա-

ցութեան թէ իրապէս ճիշդ են եղած վկայութիւնները: Միւս կողմէ սակայն կարելի է միշտ ունենալ այն կասկածը թէ մեր ճաշնազութեան սահմանէն անդին կայ անձանօթ մարդ մը, ուր անկարելի է մեղի մտնել, և եթէ կարելի ըլլար, գուցէ ամէն ինչ տարբեր և նոր ըլլար մեր գիտացածէն: Ահա սահմանը որ կը բաժնէ մտքի հաւատաքը սրտի հաւատաքէն և վատահութիւնէն, այն անձնական կերպէն՝ որ կը չինէ կեանքերու իրական հասկացողութիւնը, չնորհիւ անձնական բարեկամութեան և հաղորդակցութեան:

Նոյն է ճշմարտութիւններու հաղորդ միալու պարագան: Գիտենք թէ կարդ մը մեծ ճշմարտութիւնները իրաւ են, ինչպէս օրինակի համար մարդուն անմահութեան հարցը: Բոլոր մեծ միաքերը նոյնը կը հաւատանի, համաձայն գտնուելով աւետարանի ճշմարտութեան: Կրնանք տակաւին արտաքին գիտութեան և բնութեան բոլոր տուիքներով գալ այն եզրակացութեան թէ հոգին չի կորսուիր մարմինէն բաժնուելէն յետոյ, այս բոլորը կրնան ճշմարտօրէն առարկայ ըլլալ մեր հաւատաքին. սակայն անիէ յետոյ, կրնամ ըսել ես անտարակոյս ինքինքին՝ թէ անմահ է իմ հոգին և գոհ մնալ այդ հաւատիքով, սակայն ներքնապէս չի հաշտուիլ ինքինքիս հետ, մինչեւ որ այդ իրողութիւնը չի հոսի իմ հոգիէս ներս և մաս չ'կազմէ իմ ներքին փորձառութեանս: Այս վերջին պարագային միայն կը հաստատուի թէ իրողութիւնը ինձմէ դուրս մնացող պարագայ մը չէ, այլ մասը իմ շարժող ու զարցող էութեան: Եւ այս վերջին ամիթը ոչ միայն կեանքին կուտայ նոր նշանակութիւն, այլ նաև զայն կը լեցնէ զօրութեամբ և ոգեկանութեամբ:

Հոյ ուրեմն առջեն ենք երկու տեսակի հաւատալիքներու, մէկը անձին միջոցաւ հաստատուածը և միւսը իրողութեան համաձայն ընդունուածը: Առաջինը յստակ, որոշ և ուժգին է, որովհետեւ իր հետը ունի ոչ միայն իրողութիւնը, այլ նաև անձնական փորձառութեան փաստը, որ ուրիշ բան չէ բայց հոգին, զոր գուցէ կարելի չըլլայ բառերով արտարերել, լեցնելու համար գիրքի մը էջերը, բայց որ կայ ու կը շարժի մեր էութեանը մէջ, զգալի ընելով իր անսուտ ներկայութիւնը մեզի:

Ամենաճշմարիտ և ամենահեղինակաւոր իրայայտութիւնը Աստուծոյ կամքին, հազորդուած ուրիշ որեւէ ձևով, փոխանակ անձնաւորութեան միջոցաւ, չի կրնար տալ այն ստուգութիւնը որ ներքին փորձառութեան յատուկ է: Ճշմարտութիւնը մը, եթէ նոյնիսկ անիկա գրուած ըլլայ երկնիք վրայ, կամ պարփակուած զբքի մը մէջ որուն գարերով բերուած է ու դեռ կը բերուի կարելի յարգանքը, իրըև Աստուծոյ ուղղակի պատգամին, առանց անոր էջերը լեցնող կենքաննի անձնաւորութեան, առանց անոր իր ներքին վկայութիւնը արւող զգացող հոգիին, կը մնայ տարտամ և անզօր: Հետեաբար ճշմարտութիւն մը համոզիչ է և իրապէս ընդունելի, երբ անոր կը բերուի անձնական վկայութիւնը:

Այս է պատճառ որ մեր Տէրը շատ մը կերպերու մէջէն ընտրեց անձնական վկայութեան կերպը, տարածելու համար իր ճշմարտութիւնները աշխարհի մէջ: Անիկա սովորուց իր ճշմարտութիւնը քանի մը մարդոց և հրահանգեց որ անոնք երթան և պատմեն այդ ճշմարտութիւնները ուրիշներու: Ասիկա լաւագոյն կերպն է ճշմարտութիւններու տարածման, երբ մահաւանդ այդ ճշմարտութիւնները անձնական բնոյթ կը կրնան գերազանցօրէն:

Հաւատալիքը անհատին մէջ ճշմարտութիւն ըլլալու համար պէտք է րդիի անձէն, ոչ թէ անոր ըրթներէն, հասկացողութիւնէն կամ զրչէն: Պէտք է ան հոգի իր նկարագրէն, իր զգացումներէն, իր ամբողջ մտաւոր և բարոյական էութենէն: Այս է պատճառ որ մենք յաձախ, ճշմարտութեանց պարագային, մեր ձեռքին մէջ ունինք խեցիներ, արտաքին մասը իրական ճշմարտութեան, և չունինք զայն կենդանացնող ոգին: Այս է պատճառ անտարակոյս որ մեզմէ շատեր ճշմարտութեանց փերեղակներ են, և շուտով կրնան ձախել կամ ուրանալ զայն, որովհետեւ չունին զայն իրենց անձին ու փորձառութեանը մէջ, հաղորդուած չեն անոր ներքին իրականութեանը, ճշմարտութիւնը անձնացած չէ իրենց հոգիին մէջ:

Եփեսացիներ լսած էին ճշմարտութիւնը և ընդունած անոր հրահանգութիւնները, բայց չէին հաղորդուած անոր իրական մասէն, Սուրբ Հոգիէն, որ միայն պիտի կըր-

նար աղատագրել զիրենք և ընել զիտակից վկաները իր ճշմարտութեան։ Առաքեալլ իրենց սորմեցուց ճշմարտութիւնը ընդունելու իրական կերպը, թէ ճշմարտութեան հոգին պէտք է թափանցէր անոնց հոգին մէջ, մաս կազմէր իրենց էութեանը, որպէսզի անով կարենային հաղորդ ըլլալ աւանդուած ճշմարտութիւններուն։ Վասն զի ճշմարտութեան ոգիով միայն կարելի է տեսնել ու հաստատել ճշմարտութիւնը։

Ռատիայէլի հոգիով միայն կրնանք արժեօրել Ռափայէլի ոգիին մարմարումը եւզոլ պատկերները, և Տիրոջ ոգիով կրնանք արժեօրել աստուածային ճշմարտութիւնները։ Այս մեծ իրողութիւնն էր զոր Պօղոս առաքեալլ ուզեց սովորեցնել Եվեսոացիներուն, և երբ անոնք ընդունեցին Ս. Հոգիին չնորհքը, այսինքն ճշմարտութեան ոգին, մինչև այն ատեն իրենց զիտացաները նոր կերպարանքներ հագան և իրենք հաղորդակից դարձան աւանդուած ճշմարտութիւններուն։ Դիւրին չէ անշուշա բացատրել Ս. Հոգին ընդունելու այդ կերպը, բայց անիկա իրողութիւն կը գառնայ, երբ մարդիկ կարենան ընդունիլ զայն, նման մարդարէներու և ներշնչեալ հոգիներուն, որնք կը գտնեն կերպը անոր ընդունելութեանը և մեծ ու հրաշալի սխրագործութիւններով կ'իրացնեն զայն կեանքի մէջ։

Իսկ թէ մեծ է տարբերութիւնը զայն ընդունողներուն և անկէ զուրկ եղողներուն միջև, ատեկա ակներեւ է։ Ս. Հոգիին չնորհիւ միայն մեր հաւատքը կ'արմատանայ և կը խորանայ, անոր չնորհիւ միայն մենք վերահասու կ'ըլլանք իրերու էութեան և ճշմարտօրէն ի վիճակի կ'ըլլանք գնահատելու ճշմարտութիւնները։

Ահա թէ ինչու Յիսուս իր համբարձումէն յիտոյ, պատուէր կուտար իր աշակերտներուն չթողուլ Երուսաղէմը, մինչև որ գար իրենց Սուրբ Հոգին, հօնչ բան կը պակէր իրենց, իրենք որ ընդունողներն էին եղած ճշմարտութեան, ականատեսներ աստուածային կեանքի մը և գործի մը։ Անոնք մինչեւ այն ատեն զիտէին լոկ ճշմարտութիւնը, այժմ անկրաժեշտ էր գործի վերած ելու զայն, ատենելու ճշմարտութիւնը աշխարհին, և այս մեծ գործին համար պէտք ունեին Գերագոյն զօրութեան մը, կարենալ իրագործելու Եկեղեցին։

Որպէսզի մարդս իրական արժէք մը ներկայացնէ, պէտք է որ հոգեսր չունչ մը ըլլայ իր ներսը, իրեւ ի վերուստ իջած թափուած խորհուրդի մը խօսուն արտայայտութիւնը։ Առանց այդ Ոգիին, գժուար թէ մենք կարենանք արժեկորել զերագոյն իրականութիւնը, և Միակ իրականութիւնը քրիստոնէական կեանքին։

Ս. Հոգիին ներկայութիւնը իրեն սպասող առաքեալներու մէջ, ոչ միայն կենագանի օղակի եղաւ զանոնք իրարու միացնող, այլ նաև զիրենք բոլորը հանեց այն սկզբունքին մէջ, որ կեանքի զերագոյն սկզբունքն է, կեանքի ոյժը կը բնորոշուի իր միացուցիչ ըլլալու հանգամանքովու։ Առանց կենսունակութեան ոչ միայն մեր Փիզիքական, այլ նաև մեր ընկերային և հոգեկան կեանքը կը վերածուի կտորներու, սահմանուելու համար մահուան։ Մահը կեանքի անջատման սկզբունքն է, իսկ կեանքը հաղորդակցութեան։ Ընկերութեան մը մէջ ուր գորութիւն չունի Աստուծոյ մտածումը, անիկա ուշ կամ կանուխ սահմանուած է բաժնուելու, այսինքն մեռնելու։

Ս. Հոգիին միջոցաւ առաքեալները իսկ իրենցմով բովանդակ եկեղեցին կը միանար ու կ'եղբայրանար, կը զօրանար ու կը միաձուլուէր, այն մեծ սկզբունքին մէջ, որ կեանքին է, ընկերութեան, և հետեւաբար Աստուծոյ։

Այս է պատճառ որ Հոգեգալուսը իրական ծննդեան օրը կը նկատուի քրիստոնէական Եկեղեցւոյ, այսինքն կենդանութեան և հետեւաբար միացման Տօնը, ուր Աստուծոյ զօրութիւնը կուզայ միացնելու մեջ իրեն։ Այս մեծ գգացումով է որ Եկեղեցւոյ հայրերը Հոգեգալուսը կը նկատէին բարձումը աշտարակաշինութեան աւանդութեամբ մեզի եկած լեզուներու խառնակութեան և ցեղերու բաժանման, ընելու համար Ս. Հոգիով ի Քրիստոս մի՛ բոլոր աղջերը։

b.

## ՔՈՅՑՐԵՐՈՒՄ

(Խրեմ պիտի հասկնան թէ այս չնշին գրաւրիւնը  
որոց ուղղուած է, մասնաւորելու պէս չունիմ:)

Անոնց որ զիս հասկըցան  
Եւ երազը սիրեցին,  
Իմ բոյրերուս ցիրուցան,  
Որոնմ երգիս դէմ բացին

Բաժակն իրենց հոգիին,  
Ծաղիկն ինչպէս կը բանայ,  
Դէմն արեւուն, անձրեւին...  
Թող գիտնան թէ կը մեծնայ

Իմ երազը օրէ օր...  
Գուցէ քեւերն իր բանայ,  
Ինչպէս արծիւ մը հրզօր,  
Անհունին մէջ սըլանայ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



## ՔԱՌԵԱԿՆԵՐ

Դուն որ կ'անցնիս սա հովտէն, պիս' չը դառնաս ալ երբեք,  
Նայէ լրման վայելս բարիֆները բու համբուն.  
Չը չարչարուած, չը խաչուած երէ սակայն անցնիս դուն,  
Ճամբաղ կիսաս կը մնայ, իմ նէք եղբայր, քեզի մեղի:

Կ'երամ մերը լուրջ, մերը խընդուն, երազներով բեռնաւոր,  
Կ'անցնիմ երբեմըն նըկուն, յանախ սակայն դեռ հրզօր.  
Կ'ըսեմ բալել նարկ է միւս, յառաջանալ անպայման...  
Մերը կը կենամ ըբւարած, ո՞ւր կը տանի այս համբան:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

## ՈՒՆԱՅՆՈՒԹԻՒՆ

Ամեն ժայիս կը հնչես անտես զանգակ մը ինչպէս,  
Երբ կը կարծեմ թէ յանախ տաեր ես զիս առ հեռուն,  
Խրնիքին մէջ իմ համես, ծեր վանական մը որպէս  
Ու կը տենչայ, ուշացող երազին վէս լեռներուն...

Ունայնութիւն, խուսափիլ կ'ուզեմ նեզմէ յափտեան,  
Կ'ուզեմ մոռնալ թէ դուն կաս ճամբաներուն վրայ բոլոր,  
Թէ զաղտնօրէն դուն կ'ըլլաս իմ իտէալին պատմունան,  
Եւ անդունդիդ մէջ կ'իյնամ ես պարտուած եւ անգօր...

Մոռացումին մէջ անձիս, ձեւերէն վեր, անմարմին,  
Ես կը տարուիմ անձանօթ նորիզոնի նորիզոն,  
Ու ես կը զգամ թէ կ'ապրիմ ժպիտին մէջ ուրիշին...

Ունայնութիւն, կրնամ նեզ հիմա ձգել պարտասուն,  
Որուումիս մէջ հաստատ կը վստանիմ ուժերուս.  
Ալ յիշատակ դուն կ'ըլլաս վերելին դէմ օրերուն...

Զ.Ա.Ի.Ն ԵԿԵՆԵՐՆ



## ԲԱՆԱՌԵՐԵԿԵՆ

### ԱՍԱՐԴՈՒՆԻ ՀԱՏՈՒԱԾԱԿՈՂՄԸ

• • •

ԵՐՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ

1. Պիթ-Յուփուրի<sup>(46)</sup> (Շիգառու)<sup>(47)</sup>, 2. իշ-իմմէ<sup>(48)</sup> (Խիլտ)<sup>(49)</sup>ուա, 3. Քուրժի-իմմէ, Պիրու<sup>(50)</sup> գիլմէ<sup>(51)</sup>, 4. Պիթիրու-մէ<sup>(52)</sup>, Սակու, (Ա.Ժ)րա, 5. Պիթ<sup>(53)</sup>-Կի-սէմբիս, Պիր<sup>(54)</sup>ըկի, 6. Կամպուլու<sup>(55)</sup>, Տա-լա' ախմմէ<sup>(56)</sup>, Խօխիսի-իմմէ, 7. քաղաքներ, որոնք Սիկոնի չուրջն են, 8. արօտավայր և գուռ մը, իր ամրոցները, 9. զորս, տիրոջս, Աշուրի օգնութեամբ գրաւեցին ձեռքերս, 10. Աղեղովս աւարուած մարդիկը, լեռնե-րու և ծովու, 11. (և) արհածագին, հոն բնակիլ տուի, և 12. աւելցուցի Ասորես-տանի սահմանին վրայ. Այս գաւառը, 13. անդամն ալ զրաւեցի; զօրավարս իրեն քա-ղաքապետ 14. կարգեցի իրենց վրայ, և հարկ և տուրք, 15. Նախորդ անգամէն ա-ւելի, բարձրացուցի, և զրի իրենց վրայ. Այդ քաղաքներէն, 16. Մարուպառու<sup>(57)</sup> (և) Ցարիքթու<sup>(58)</sup> քաղաքները, 17. Տիւրոսի<sup>(59)</sup> թագաւոր, Պալիի ձեռքերուն յանձնեցի, 18. Նախին հարկէն աւելի, իր տարեկան<sup>(60)</sup> հատուցումը, 19. տէրութեամս (վճարուած) տուրքը, բարձրացուցի, և զրի իր վրայ. 20. Եւ Սանտուարին, Գունտտիի<sup>(61)</sup> թագաւ-ւորը, 21. և Սիսուռն<sup>(62)</sup>, լիրը սոսի մը, 22. չի վախնալով իշխանութենէս, լքեց աստուածներու (ուղին) և, 23. ապաւինե-ցաւ սեպ լեռներու. 24. Ան (և) Ապտի-Միլգութին, Սիլոնի թագաւորը, 25. որո-շեցին իրար օգնել, և, 26. իրենց աս-տուածներու անունով, երգում ըրին իրա-րու հետ, և 27. ապաւինեցան լոկ իրենց ուժին. 28. (Բայց) ես, Աշուրին, Սինին, Շամաշին, Պելին և Նապուին, 29. մեծ աստուածներուն, տէրերուս ապաւինեցայ, և

Վ.ԵՅԵՐՈՐԴ ՏԱԽՏԱԿ

30. զայն պաշարեցի, և թուչունի մը պէս լեռներէն, 31. բոնիցի զայն, և զըլ-իստեցի. 32. Թիլըի<sup>(63)</sup> ամսոյն, Ապտի-Միլգութիի զլուխը, 33. Ատար<sup>(64)</sup> ամսոյն,

- Սանտուարիի գլուխը, 34. մէկ տարուա-մէջ, զլիատեցի. 35. չի յապաղեցայ ա-ռաջինին, և աճապարեցի վերջինին, 36. Ցուցնելու համար ժաղովուրդին, տիրոջս, Աշուրին զօրութիւնը, 37. կախեցի (զի-րենք) իրենց պետերու վիզէն, և զուսն (ներով) և քնարներով անցայ նիւուէի հրա-պարակէն. 39. Արզայ<sup>(66)</sup> քաղաքը որ սահ-մանն է եգիպտոսի վատկին<sup>(67)</sup>, 40. կողոպ-տեցի, և Ասուխսիլին, իր թագաւորը, կա-պանքներու մէջ նետեցի, և 41. դրկեցի Ա-սորեստան: Նիսուէի մէջտեղի, աւագ զրա-մօտ, 42. արջերով, չուներով և խոզերով, բնակիլ տուի զինքը, գերիի մը պէս, 43. Եւ Թէուշան<sup>(68)</sup>, Կիմմերացիներուն, 44. Ռամման-Մանտան: որուն տունը հեռուէ, 45. Խուպուչնայ երկրին մէջ, իր բովանդակ զօրքով, 46. Գնացուցի սուրով, 47. Կի-միկայ ժողովուրդին վիզերը կոխուածեցի, 48. (և) Տուայի, գժուարամերձ լեռներ բնակող, 49. Թապալայի<sup>(69)</sup> մօտ, վա-Հիթիթներ, 50. որոնք ապաւինեցան ի-րենց զօրաւոր լեռներուն, և 51. հինէնի վիր չէին հնազանդ լուծիս, 52. իրենց քսան-մէկ անառիկ քաղաքները, և զիւ-Ղաքաղաքները իրենց չուրջը (գանուող), 53. պաշարեցի, զրաւեցի, կողոպտեցի ի-րենց աւարները, տապալեցի<sup>(70)</sup>, քանդեցի, այրեցի կրակով, 54. իրենց մնացեալը, որ ոչ յանցանք և ոչ չարութիւն ունէր, 55. իշխանութեանս ծանր լուծը զրի իրենց վրայ. 56. ոտնակոխ ըրի Բարնագայի<sup>(71)</sup> ապիրատ ժողովուրդը, 57. որոնք Թուլ-Աշուրի մէջ կը բնակին, որ լեզուին մէջ, ժողովուրդին 58. Միխրանուի, Բիթանու կը կոչեն իրենց անունը. 59. Տարտղների Մաննայի<sup>(72)</sup> ժողովուրդը, նուասուր, ան-կուուն, 60. և իր գունդերը, (և) Ասկուզա-յի<sup>(73)</sup> իշբազան, 61. զանհակից մը, որ չտ-ղատեց զինքը, սպաննեցի սուրով. 62. Ա-ւարեցի Պիթ-Ճագգուրդին, որ Գալտիի մէջն է, Բարելոնի սոսխը, 63. ձերբակալեցի Շամաշ-իպնին<sup>(74)</sup>, իր թագաւորը, վատա-սեռած աւազակ մը, 64. չի սարսափելով տէրերուն տիրոջ հրամանէն, դաշտերը Բա-բելոնի որդիներուն, 65. և Պօրսիփայի բանութեամբ գրաւեց, և 66. առաւ իրեն համար: (Բայց) ես, սարսափը Պելի և Նա-պուի, 67. քանի որ գիտեմ, այդ դաշտերը վերադառնուցի և

## Ս Ո Թ Ե Ր Ո Ր Դ Տ Ս Ա Խ Տ Ա Կ

68. յանձնեցի թարելոնի և Պօրսիփայի որդիներուն. 69. Նապու-Շալլիմը<sup>(75)</sup>, Պալատի որդին, 70. իր գահին վրայ բազմել տուի, և կրեց իմ լուծը. 71. Պել-իգիշան<sup>(76)</sup>, Պանանուի որդին, Կամպուլայի, 72. որ երկու երկվեցեակ ժամ (հեռաւորութեամբ) ջորի, 73. և խեցիներու մէջ, զետեղուած էր իր բնակարանը, 74. Աչուրի, արիոջս կրամանով, սարսափը զայն հարուածեց, և 75. իր խոկ յօժար կամքով, (իրրե) տուրք և հարկ. 76. մեծ ցուլեր, անթերի, սպիտակ ջորիներու զոյգ մը, 77. Էլամէն բերաւ, և գէպի Նինուէ, 78. եկաւ ներկայութեանս, և ոտքերս համբուրեց. 79. Գթացի իր վրայ և վաստահութիւն ներշնչեցի (իր) սրտ(ին). 80. Շարի-Պել, իր անառիկ քաղաքը, 81. աւելի ևս զօրացուցի, և 82. թոլլատրեցի որ, ինքը և իր աղեղնաւոր ները հոն ելլեն, և 83. գուռի մը պէս, նպցի զայն էլամի դիմաց:

## Զ Ո Ր Ր Ո Ր Դ Մ Ի Ւ Ն Ա Կ

1. Ատումութուն<sup>(77)</sup>, անառիկ քաղաքն (է) արաբներու, 2. զոր Սինեքերիմ, Ասուրաստանի թագաւորը, իմ հայրը, զիս ծնանողը, 3. գրաւած էր, և իր ինչքը, ստացուածքը, աստուածները, 4. մինչև (խոկ) Խոկալաթուն, արաբներու դշխոն, 5. աւարած էր և փոխադրած Ասորեստան, 6. Խաղա(էլ)<sup>(78)</sup>, արաբներու թագաւորը, իր թանկարժէք պարզեով, 7. գէպի Նինուէ, տէրութեանս քաղաքը 8. եկաւ, և համբուրեց ոտքերս. 9. իր աստուածներու (պատկերներուն) վերագարձման համար, պալատցաւ ինծի և գթացի իրեն, և 10. Աթար-Սամայն<sup>(79)</sup>, Տայ, Նուխայ, 11. Ռոզտառ, Ապիրիլու, 12. Աթարգուրումա, արաբներու<sup>(80)</sup> աստուածները, 13. իրենց փճացած (պատկերները) նորոգեցի, և Աշուրին, տիրջա զօրութիւնը, 14. և անուանս արձանագրութիւնը անոնց վրայ գրեցի, և իրեն վերագարձուցի (զանոնք). 15. Թապուարամբիչը, հօրս պալատին մէջ մեծցած, թագաւորութեան համար, 16. կարգեցի անոնց վրայ, և իր աստուածուհիներով, վերագարձուցի զինքը իր երկիրը. 17. Վաթուն-հինգ ուղար<sup>(81)</sup>, տասը զամբիկ, նախ-

կին հարկին վրայ, 18. յաւելուած ականութէն դրի իր վրայ. 19. (Յետոյ) ճակատագիրը<sup>(82)</sup> տարաւ զինքը՝ Խաղաէլը, և Եաթան, իր որդին, 20. իր գահին վրայ բազմեցուցի, և տասը միաս<sup>(83)</sup> ոսկի, հազարաւոր փիերուղակներ<sup>(84)</sup>, 21. յիսուն ուղար, հարիւրաւոր անտուկ անուշահոտ խատեր:

## Ն Ո Թ Ա Ր

46. Աքքատ. ալոԲի-սս-րո-ր, այժմեան Այն-Խօֆարն է, Պէյրութէն քսան-մէկ քիւլումէթը զէպի արեւելք-հարաւ-արեւելք. Forrer, Die provinzeinteilung des Assyrischen Reiches, Leipzig, 1921, էջ 65.

47. Աքքատ. ալո՛Շիկ-սս-ս, այժմեան Խան Էսսազիէն է, Սիզոնէն երկուք ու կէոքիւմէթը զէպի հիւսիս-արեւելք:

48. Աքքատ. ալոIn-im-me, այժմեան Տէր-էն-Նա'ամէն է, Սիզոնէն տասնըհինգ քիւլումէթը զէպի հիւսիս-արեւելք:

49. Աքքատ. ալոՀի-լլ-սս-ա, այժմեան Խան էլ-Հուլտէն է, էն-Նա'ամէն երկուքիւմէթը զէպի հիւսիս:

50. Աքքատ. ալոԲի-րո-ս, այժմեան Պէյրութն է:

51. Աքքատ. ալոԿի-լլ-մե-ս, այժմեան Բալմունն է, Թարապլուսէն տասը քիւլումէթը զէպի հարաւ-արեւմուտք:

52. Աքքատ. ալոԲի-լի-րո-մե, թերեւո Պրամիէն, Պէյրութի մօա, Murray, Guide to Syria, 1903, էջ 304.

53. Աքքատ. ալոԲի-սի-սի-մե-իան, այժմեան Խան Գասիմիյէն է, Տիւրունէն գրեթէ հինգ քիւլումէթը զէպի հիւսիս-արեւելք:

54. Աքքատ. ալոԲի-իր-գի, այժմեան Պարեան է, Սիզոնէն տասը քիւլումէթը զէպի հիւսիս-արեւելք:

55. Աքքատ. ալոԳա-ամ-բս-լս, յամբելատ ընտանիքին մէջ, թերեւո, պահուած ըլլայ այս անունը, որոնց նահապետական տունն է Մուսիմարան, Murray, Guide to Syria, էջ 284:

56. Աքքատ. ալոDa-la-im-mե, այժմեան Խտ-Տէլէմիէն, Սիզոնէն տասներկուք քիւլումէթը զէպի հիւսիս-արեւելք:

57. Աքքատ. ալոMa-րu-ub-bu, այժմեան Ատլունն է, Forrer, Die provinzeinteilung

des Assyrisches reiches, Leipzig, 1921, էջ 65.

58. Աքքատ. ԱլոՍա-րի-իպ-տ, այժմեան Սարաֆանստն է:

59. Աքքատ. ԱլոՏու-րի, Տիւրսոն է, Սիրոնէն երեսուն-հինգ քիլոմէթր դէպի հարաւ, Ա. Գրական ԴՆ ԼXX Եօրօն է:

60. Տարի՝ աքքատ. shattu, երր. ՌԱՇ, տառը. ԽՆԱ, ուշ. shnt, արամ. ՔՆԱ, արաբ. ՀԱ, ուռմ. Մո-ան-նա, խորհրդանշերէն կը բաղկանայ, որ կը համապատասխանէ ճըշդըրսօրէն եղիպտ. tn-րթի, տես, American Journal of Semitic Languages and Literatures, համոր 51, 1934, էջ 126:

61. Գունատի՝ աքքատ. ձևկու-դի, Գունատան է, Դարսուսի մօս հին քաղաք մը: Winckler, Altorientalische forschungen, II, էջ 118:

62. Սիսոու՝ աքքատ. ԱլոSi-is-su, Կիւիկոյ մէջ զտնուող Սիսն է. Dr. H. Zim-  
mern և Dr. H. Winckler, Die keilinschriften und das Alte Testament, Berlin, 1903, էջ 88,  
Խօթ 1. Հին անուններն էին այդ բաղաքին,  
ու Տիսա, τὸ Σισαν, κάστρον, Sysya, Kiepert,  
formae orbis antiqui, VII, էջ 19, լիշտակ-  
ուած Revue Bibliqueի մէջ, 1911, էջ 203:

63. Թիշրի՝ աքքատ. արհուTashritu,  
ուռմ. ԱլոDū-խորհրդանշերէն Սեպտ.-Հոկ-  
տերը ամիսն է:

64. Ատար՝ աքքատ. արհուAddaru, Փե-  
տրուար-Մարտ ամիսն է:

65. Քնար՝ աքքատ. sammu, ուռմ. gish  
Zag-Min խորհրդանշերէն կը բաղկանայ:

66. Արզայ՝ աքք. ԱլոAr-za-a, այժմ-  
եան Էլ-Արբէն է:

67. Եղիպտոսի վտակ՝ աքքատ. Na-hal  
Mu-us-ri, անորոշ է տակաւին այս վտակին  
զետիշումը. E. F. Weidner, Archiv für Or-  
ientforschung, XIV, 1941, էջ 43, կը նոյնա-  
ցնէ զայն Պաղեստինի և Եղիպտոսի միջեւ  
զտնուող պարանոցին հետ, Weissbach, Zeit-  
schrift für Assyriologie, XXXVIII, Neue Folge  
IV, 110. Աւատի-էլ-Արեշին հետ, H.  
Winckler, Mitteilungen der Vorder-asiatischen  
Gesellschaft, III/1 1898, էջ 10, Ատփիա քա-  
ղաքին մօս զտնուող Wadi-oվ մը:

68. Թէուշրա՝ աքքատ. ԱմէTe-ush-pa,  
Տէուշրէն հետ կը նոյնանայ, երկրորդը Ա-  
քքմէնեաններու, Revue Biblique, 1911, էջ  
206:

69. Թապալա՝ աքքատ. ձևTa-ba-al, կ-  
տարածուէր Կապագովկիայէն մինչև Սի-  
ծով:

70. Տապալեցի, քանգեցի, այրեց-  
կրակով՝ պատմական արձանադրութիւննե-  
րու մէջ, յաճախակի զործածուող այս  
ճարանութիւնը, տարուած յաղթանակին  
ուժգնութիւնը և կատաղութիւնը կը մատ-  
նանչէ: Թելադրուած սնափառ հոգեբանու-  
թենէ մը:

71. Բարնագա՝ աքքատ. ԱլոPar-na-ak-ku,  
Եփրատի և Պալիիի միջն կը գտնուի:

72. Մաննա՝ աքքատ. ԱլոMan-na, կա-  
նայ լինի հարաւը կը գտնուի:

73. Ասկուզա՝ աքքատ. ԱլոAs-gu-zai,  
Վրանարնակ Սկիւթացիներն են. Աչքուզա-  
նակ Բչկուզայ, որմէ Յոյները հետեւոցին  
Տէմիա. H. Winckler, Altorientalische forschun-  
gen, էջ 488:

74. Շամաշ-Իպնի կը նշանակէ «Շա-  
մաշ ստեղծեց»:

75. Նապու-Շալլիմ կը նշանակէ «Նա-  
պուն ուրախ է»: ահա Mitteilungen der Vor-  
derasiatisch-Aegyptischen Gesellschaft, 1939,  
Band 44.— Die Akkadische Namengebung,  
J. Y. Stamm, էջ 270:

76. Պել-Իպիշա կը նշանակէ «Պել նը-  
ւիրեց»:

77. Ատումութու՝ աքքատ. ԱլոA-dum-  
mu-tu, հաւանաբար Տումաթ-էլ-Ճէնտէլ,  
այսօրուայ էլ-Ճօֆն է, բաղդատի Ա. Գրա-  
կան ՌՊՈԴ, Ծնն. 25, 14. Պաղոմէոսի, V,  
19, 7, Ճօմէծ և Ճօմէծ: — Trude Weiss  
Rosmarin, Aribie und Arabien in den Babylo-  
nisch-Assyrischen Quellen, Journal of the So-  
ciety of Oriental Researchի մէջ, XVI, 1932,  
էջ 14:

78. Խազաէլ, աքքատ. ԱմէHa-za-ilu,  
Սինեքելիմի և Ասսուրապանիրալի չըջան-  
ներուն նաև իշխած է. բաղդատի Ա. Գրա-  
կան ՆԱՐՈ, 1 Թագ. 19, 15, 17:

79. Աթար-Սամայն կը նշանակէ «Ար-  
կընքի Աթարը»:

80. Յորդանանին արեւելակողմը, Ա-  
րաբին հիւսիսային հողամասին կ'ակնարկ-  
ուի:

81. Աւզու, imergammalu, աքքատացած  
ձեն է սկզբնական ուռմ. անշեգամ-մալ խօր-  
հրեցանշին, imergammalu, նոյնպէս երայ:  
ՆՄԱ, արաբ. Ջ, տառը. Ալո:

82. Shim-tu u-bal-li-ma աճակատագիրը  
տարած արտայայտութիւնը մեռնելու հո-  
յանիւ է:

83. Առևերական է ծագումը այս բա-  
նի՝ Մա-նա, 0.5 քկ. արժողութեամբ կշիռ  
էր, Ամրողջ յառաջաւոր Ասիոյ մէջ, Եզիզ-  
առաջն մինչև Հնդկաստան տարածուած էր  
այս կշիռը. Reallexicon der Indogermanischen  
Altertumskunde, O. Schrader, Strassburg, 1901,  
էջ 284: Հնդկարոպական, սեմական լեզուա-  
խամբերու և եզիպատերէնիմէջ կը հանդի-  
պինք այս բարբ: 1. — Հնդ. սանս. mana.  
Dictionary Sanscrit-Français, Par N. Stichou-  
pak, L. Nitti, & L. Renou, Paris, 1932, էջ  
563. jnā. μνά, μνᾶ, լու. mina, հայ. թաս,  
գերմ. mine, Քր. mine: 2. — Ահմ., Ակ.  
mn, Ugaritic Handbook, C. H. Gordon, Roma,  
1947, էջ 246. երբ. հնամ, ասոր. Լահ, ա-  
սոր, Ա, արամ. Անամ: 3. Եգիպտերէնի-  
մէջ, mn, Wörterbuch der Aegyptischen  
Sprache, Adolf Erman und Hermann Grapow,  
Zweiter Band, Leipzig, 1928, էջ 82:

84. abnēbi-ru-ti Փերուզակ կը նշանա-  
կէ, որովհետեւ, 1. — Արնայի փերուզակի  
հանքերը Եղովմէն չատ հեռու չեն. 2. —  
Արարէնը յարի, պարսկերէնը թրօզահ, տու-  
թերէնը լուսած, և 3. — փոքրիկ զնդիւնե-  
րութուումը, մեր բնագրին մէջ (1.000):  
R. C. Thompson, A Dictionary of Assyrian  
Chemistry and Geology, London, 1936, էջ 134:

ԱՆՈՒՇԱԽԱՆ ԱԲԳ. ԶՂՋԱՆԵՐՆԵ

(Եառունակիլի, 3)



## ՊԱՏՄԱԿԱՆ

### ԵՂԻՇԵ ՊԱՏՄԱԳԻՐ

ԵՒ

### ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՅՈՒՆԵԼՈՒԱԾ

### ՄԱԶԴԵԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

### ԵՒ ԱՆՈՐ ԴԱՒԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Զրադաշտը, իրանի կամ Պարսկաստանի  
կրօնական բարեկարգիչ մըն էր, որ ապրեց  
չուրչ 2000-2200 տարիներ առաջ  
(Ե. թ.): Զրադաշտը, քրմական նշանաւոր  
ընտանիքէ մը սեռած էր, ինքն ալ քուրմ  
մը եղաւ և միւնայն ժամանակ քուրմի պաշ-  
տոն վարեց: Բակուրիքան իր հայրենիքը  
եղաւ: Ան' կէս-աստաւածներու, անկատար  
կրօնքի մը թշնամի և հակառակորդ անձ մը  
եղաւ, որ ի զին ամէն բանի և զոհողու-  
թեանց ուղեց իրանական կամ Պարսկական  
կրօնքը բարեկարգիչ: Ամանք՝ Զրադաշտը,  
ո՛չ բարեկարգիչ և ո՛չ ալ նոր կրօնքի մը  
հրմագիր չեն ուղեր ճանհնալ, այլ՝ լոկ  
փոթորիկի և հոգերու չաստուած մը կու-  
զիներկայացնել զայն, ոմանք՝ անոր հայ-  
րենիք կուտան Մարաստանը այժմեան Ա-  
ստրապատականը (Աղըրպէյնանի հանրապե-  
տութիւնը):

Զրադաշտ, չուրչ 20 տարեկանին իրեն  
մինակեաց և ճգնաոէր մը աշխարհէն քաշ-  
ուեցաւ և մեկուսացաւ բարձր լերան մը  
վրայ: Հոն, լեռներու և բարձրութեանց  
վրայ, աղօթքով, հոկումեկրով և ծոմալու-  
հութեամբ ու խորհրդածութիւններով իր  
կեանքը անցուց: Բատ աւանդութեան,  
Զրադաշտը, չուրչ 30 տարեկանին, գետե-  
ղերքը, Աստրապատականի մէջ, ի վերուսու-  
յայտնութիւն մը, տեսիլք մը ունեցաւ:  
Հոն, գետեղերքը, Վահու-Մահու (Վեհե-  
մաց ոգին) իրեն երեցաւ և զայն յաւիտե-  
նականին Աստուծոյ զահին առջե տուած-  
նորգեց, որուն հետ Զրադաշտը սկսաւ յար-  
գանքով խօսիլ, երկիւղածութեամբ և հնա-

գանդութեամբ, սակայն զիտնականներէն ումանք, Վահու - Մանօ Ամշասապանդի մը լիշտակութեան պարագան նկատի ունենալով, կը յայտնեն թէ՝ այս ներկայացման աւանդութիւնը նոր է և ոչ թէ հին: Բաց տուի, կ'ըսուի թէ, Զրադաշտը, հինդ կամ վեց յաջորդական տեսիլքներ ևս ունեցաւ, որոնք՝ իրարմէ մեծ և հիմնական տարրերութիւններ չեն ներկայացներ: Զրադաշտը, եօթը տեսիլքներէն վերջ Անդէ հրաման առաւ նոր կրօնքը քարողել: Խակայն հակառակի ի վերուստ սահացած հրամանին, ի զուր եղաւ իր քարողութիւնը, Ըլլայ Իրանի, Ըլլայ Թուրանի, Ըլլայ Սագիստանի (Աէլիստան) մէջ: Զրադաշտի քարողութեան դէմ, շատ բուռն և կատաղի կերպարանք մը առաւ քուրմերուն պայքարը և ընդդիմութիւնը, որոնք՝ ոգի ի բոխն դէմ կեցան բարեկարգական նորութեանց և ձեռնարկուած կերպերուն:

Այս անյաջողութիւններէն վերջ, Զրադաշտ Ահուրամազգային<sup>(1)</sup> հրամանաւ, Վըշտափի արքունիքը զնաց և հոն արքունական պալատին մէջ, երկու տարի անցուց, Վշտափ արքային, Թագուհիին, իշխաններուն և իշխանուհիներուն ու պալատական պաշտօնատարներուն կրօնափոխութեան և քարողութեանը համար: Զրադաշտը, իր պալատական քարողութեան շրջանին, իրեն կողմանից և հետեղո ունեցաւ, ձայնապատճունով նախարարը և անոր եղբայրը՝ Ֆրաշաօքտրան, որ՝ թագաւորին գլխաւոր խորհրդականներէն մին էր: Զրադաշտը, իր կեանքի վերջին ժամանակները, կրօնական սուրբ պատերազմներով զբաղեցաւ, ընդդէմ անհաւատից և մոլեռանդ ժողովրդոց և այդ ժամանակ, պատերազմի մը մէջ սպաննուեցաւ 87 տարիկանին: Հին պատմիչներէն ո'չ Հերոզոտոս և ո'չ աւ Թոհնեփոն Զրադաշտ անունով ուեէ մէկը չեն ճանչնար: Սրեմտեան աղբիւններէն, լիշտակարաններէն և զրութիւններէն աւելի, արևելեան աղբիւններու լիշտակարաններով կարելի է Զրադաշտի կեանքը ուսումնասիրել:

Թանկազին և արժէքաւոր միակ արեւելեան լիշտակարանները, որոնց մէջ Զրադաշտի կեանքը մանրամասնութեամբ կը

պատմուի, Պարսկերէն երկու քերթուածներ կը կազմեն, Պատմութիւն Զրադաշտանունով, որուն հեղինակն է Զերպուատպարսիկ մատենագիրը, որուն գործը խըբագրուած լլլալ կը թուի ժ. Պարսկերջերը (Յ. Բ.), ըստ վերոյիշեալ քերթըւածներուն, սոյն օրէնսդրին և բարեկարգիչին ծնունդը և կեանքը բազմազան այլազան հրաշքներու, հրաշապատում զերայցներու պատմութիւն մը կը կազմէ:

Հոս ալ կը լիշտուին Զրադաշտի յայտնութիւններն ու քարողութիւնները: Զրադաշտի քարողութիւնները (Dogmes) վրայ հիմնուած են: Զրադաշտի կրօնքը, մողերուն բարեկարգութեան, բարձրացման և ազնուացման հզօրագոյն աղակներէն մին եղած էր:

Առանց Զրադաշտի քարողութեան և բարեկարգութեան, Զրադաշտականութիւնը կարելի չէ լմբռնել . . .

## Է.

## Ա Ի Ե Ս Ա.

(ԱԻԵՍԱ - ԶԵՆՏ ԿԱՄ ԶԵՆՏ - ԱԻԵՍԱ)

Աւեստան, հին Պարսկերու սուրբ գիրքն էր, որ՝ Սասանեանց Հարստութեան հիմնադիր, Սրտաշիր Ա. Սասանեան հաւաքեց, կազմեց և լրացուց զայն, Պարսկեմողեկտներուն և մողերուն օգնութեամբ և օժանդակութեամբ: Սրտաշիր Ա. թագաւորն ալ մող մ'եղած էր և մողութեան սիրահար: Այս ըսել չէ թէ, Աւեստան դարու գործ մը կամ խմբագրութիւն մը եղած է: Աւեստան իր ամբողջութեամբը և յօրինուած քովը մոգութեան, կրօնական և ծիսական ու արարողական մասերով և զարդապետութիւններու ամբողջութիւն մը կազմող, այլեւայլ ժամանակներու մէջ կազմուած և խմբագրուած զիրք մըն էր: Աւեստան, Պարսկաստանի կրօնական դրութեան համայնագիտարանը կարելի է կոչել ինչպէս որ Թալմուաը Եբրայեցի ժողովը՝ գային կրօնական դրութեան համայնագիտարանը կը կազմէ իր ամբողջ սարքովը:

Այս գրութիւններուն ստուար մասը, հին և վաղնջական ժամանակներ կը վերանայ: Ըստ աւանդութեան, Աւեստան Մեծն Աղեքսանդր աշխարհակալէն առաջ արգէն

(1) Ահուրամազգա, մեծ գիտուն կամ զերադաշտականութիւն կը նշանակէ:

գոյութիւն ունէր : Իսկ ուրիշ աւտոնդութեան և համաձայն, Մեծն Աղեքսանդր աշխարհակալ կրակի տառած էր Աւեստայի ընտիր և հոգուագիւտ օրինակները և սակայն քաջըով մը, Աւեստայէն ամենէն հին և ըստիր օրինակ մը հրկիզումէն փրկուած և պատուած էր :

Աքրիմինեանց Հարստութեան (668 Ն. Ք. - 330 թ. Ք.) թաղաւորները մեծ խամք, հոգածութիւն և սէր ցոյց տուած էին իրնց սրբազն գիրքերը պահելու և պահպանելու համար : Նոյնիսկ պէտք տեսնը եցաւ, Աւեստան Պահլաւերէնի թարգմանէլ վասնդի Աւեստան հին Պարսկերէնով զրուած ըլլայով, չատ գժուար էր զայն հասկնալ : Աւեստան գիրք մը չէր, այլ բազում գիրքերու ամբողջութիւն մը կը կազմէր : Աւեստայի գիրքերէն մաս մը, մացեալ միւսներէն կը զահազանուին իրնց ունեցած լեզուովն ու բանաստեղծական վեհ և ընտիր յօրինուած քովը և Պարսկաստան բանաստեղծներու հայրենիք նկատուած է :

Այս գիրքերը կը կազմեն Հինգ Կաթաները (Les cinq Gâthas) կամ Օրհներգութիւնները, որոնք՝ վարդապետական քերթուածներ են, նոյնիսկ ըստ ոմանց, անոնք Զրադաշտութեան հիմնադիր Զրադաշտին բուն հեղինակութիւններն ըլլալ կը կարծուին : Արարացի պատմիչ, Ապու-Ճաֆիր-Աթթավարայի վկայութեանը համաձայն, Աւեստան, 12.000 հորթի ընտիր կաշիներու վրայ զրուած էր : Սասանեանց Հարստութեան ժամանակ, հաւաքուած Աւեստան 21 գիրքերէ կամ նուսխերէ (Նուսխայ) բազկացած էր, ասոնցմէ ոմանք մեծ մասամբ կորսուած են :

Այժմեան Աւեստան երեք զլիստոր մասերէ կը բազկանայ, որոնք են հետեւալները :

1. — Վենտիտատ-ը (Vendidâd), որ աւանդութեանց և մաքրութեանց օրէնքները կը պարունակէ և 22 զլուխներէ կամ Ֆարկարտներէ (Fargards) կը բաղկանայ :

Վենտիտատ-ը, Աւեստային ամենակարեսր մասերէն մէկն է, ան տարածուն կերպով և յաջորդաբար, Մազդէական կրօնին վարդապետութիւնը, կրօնական ըմբռնումներն, Օրէնսդրութիւնը և գերջապէս անոր օրէնքները կը ծանօթացնէ :

Վենտիտատ-ը ինչպէս ըսինք, 22 զլուխներու կամ Ֆարկարտներու (Fargards) կը բաժնուի : Յիշեալ 22 Ֆարկարտները (Fargards) երկու զլիստոր հատուածներու կը բաժնուին :

2. — Վենտիտատ-ը՝ Աւեստայի միւս գիրքերէն կը զանազանուի անով որ, ան Անուրա-Մազդայի և Զրադաշտի միջև տեղի ունեցած խօսակցութիւնները կը պարունակէ :

3. — Երկրուսեկ տեղի ունեցած այս խօսակցութիւններէն վերջ, Զրադաշտ տեսսիլք մը կը անօնէ, ուր՝ Զրադաշտը Ահուրա-Մազդային կը ներկայանայ և անոր հրամանաւ ինքինքը մարգարէ և առաքեալ կը հաչափէ, քարոզելու համար ըրեն յայտնուած նոր կրօնքը և անոր հիմնական վարդապետութիւնը : Վենտիտատ-ին կարգ մը գլուխները հնօրեայ ըլլալ կը թուին : Իսկ Վենտիտատին ինչ ինչ մասերն ու բաժանումները, մինչև Զրադաշտականութեան առաջին ըրջաններուն կը գերանիք նախաստած է :

Նախապէս Զրադաշտական կրօնքն ալ, ճիշգ ու ճիշգ ու համանման Պուտայականութեան եղանակովը Պարսկաստանի մէջ տարածուեցաւ : Սակայն և այսպէս, Վենտիտատը, իր ներկայ վիճակին մէջ պակասաւոր գործ մըն է, հաւանական է որ, այս գիրքին ինչ ինչ մասերն ու բաժանումները կորսուած են :

2. — Եասնան (Yasna կամ Յաշնա), Ժամակարգութեան, զոհագործութեան գիրքն է, որ 72 զլուխներէ կամ Հա-երէ (Ha), բաղկացած է :

3. — Եաչտք, որոնք 20-ի չափ օրհներգութիւններ են : Այս օրհներգութիւններուն մէջ, իւրաքանչիւր չաստուծոյ համար, առանձին աղօթք, պաղատանք և աղերս մը կայ : Եաչտքը առաւելապէս պաշտամոնքի գիրք մըն է, աղօթքով և զոհերով ընդելուզուած :

Աւեստայի միւս փոքր մասերն ու բաժանումներն են հետեւալները :

1. Վիսպերերտը (Vispered) որ՝ Եասնային յաւելուած մըն է, ուր՝ Եասնային վերաբերեալ այլեւալ ընդլայնումներ կան :

2. Կարգ մը գրութիւններ, տոմարներ, տոմարական գիտելիքներ, աղօթքներ և դասաւորուած առակներ են . և լն . :

3. Վենտիտատ-Մատէ-ն (Vendidad-Sâde) կամ պարզ Վենտիտատը :

4. Խորդա-Աւեստան (Khorda-Avesta) (փոքրիկ Աւեստան), ուր՝ կան աղօթքներ զանազան դիքերու ուղղուած նուազներով, ի մասնաւորի Փարսի բարեպաշտաներու համար յօրինուած :

Այժմ՝ Հնդկաստանի Պօմպէյ քաղաքին մէջ, Փարսիներու քով կը գտնուին Աւեստայի Պահաւերէն և Մանսկրիտ լիզուով գրուած ինչ ինչ հնամինի զրչագիրներ, մեկնութիւններ և ընտիր օրինակներ :

Առաջին անգամ Զենտ-Աւեստան քրանուերէնի թարգմանեց Ֆրան-Ռութիւն թարգմանեց Ֆրանսացի գիտական և հնագէտ Պրն. Անդրեթիւ-Տիւրերոնը (Antiquetil-Duperon) 1771-ին, որ Հնդկաստան գնաց և հնու տասը տարիներ մնալով հոնկէ Ֆրանսա բերաւ Զենտ-Աւեստայի ընտիր և հին գրչագիրներ, իրեն հետևեցան և Զենտ-Աւեստան գերմաններէնի թարգմանեցին Տը-Հարլէկ (De Harlez), Տարմեսթեթէր (Darmesteter) և ուրիշ ականաւոր գիտնականներ: Աւեստան, այնպիսի գիրք մըն էր, ուր միթք խառնուած էր իրականութեան հետ և դժուար էր զանոնք իրարմէ զատել ու բաժնել:

### Մանօրութիւններ

☆ Զրադաշտական կրօնքը Մազդէականութիւն կը կոչուի իր չաստուծոյն անունով (Մազդա = մեծ գիտուն), Զրադաշտականութիւն կը կոչուի իր հիմնադրին՝ Զրադաշտի անունով: Փարսիսմ կը կոչուի իր հետեղուներու կողմէն, իսկ Մոզութիւն կը կոչուի իր պաշտօնեաներուն անունով՝ որոնք մոգեր եղած են ընդհանրապէս: Մազդէականութիւնը կրակի կրօնք ալ կոչուած է: Պարսիկները կրակը աստուածութիւն մը կը նկատէին: Կրակը, Որմիզդի որդին էր, որ կ'ունչացնէր Արհամի բոլոր արարածները, և Պարսիկները կրակը կը պաշտէին իրեւ Որմիզդի որդին և Մազդէականութիւնը իր խորքին մէջ կրակի կրօնք կոչուած էր:

☆ Մասանեանց Հարսուաթեան ժամանակ, ի մի հաւաքուած Աւեստան, իր նախկինին շատ մէկ փոքր մասը միայն կը պարունակէր, ինչպէս որ այժմեան Աւեստան ալ իր կարգին իր նախորդին մէկ փոքր մասը կը պարունակէ ինչպէս որ կատարուած քննութիւնները ցոյց տուած են:

Մոզերը, Զրադաշտական դենին գլխաւորացնութիւնը ու վարդապետներն էին

☆ Վենտիտաստին առաջին Փարկարտի մէջ կը յիշուին բոլոր այն երկիրները, ուր Զրադաշտականութիւնը սկսաւ իրեւ կրօնք մը քարոզուիլ ու տարածուիլ:

Հոն յիշուած երկիրներն են, Պուխարայ, Մարաստանի արևելքը, Պարսկաստանի հրամա-արևելքը, ինչպէս նաև Աֆղանստան:

☆ Աւեստա կ'ըսուին Մանսկրիտ կամ Երանեան լեզուով գրուած գիրքերը կամ գրութիւնները, որոնք ըստ աւանդութեան, Զրադաշտի և իր յաջորդներուն կողմէն գրուած ըլլալ կը թուին: Զենտ կ'ըսուին Աւեստայի Պահաւերէն թարգմանութիւններն ու մեկնութիւնները:

Բաղանդ կ'ըսուին եւ գարուն (Յ. Ք.) Պարսիկներէն գրուած գիրքերը, մեկնութիւններն ու բացատրութիւնները:

☆ Պարսիկները, Եգիպտացիներու նման արեգակնային տարի կը գործածէին, որ՝ 12 ամիսներ ունէր, իւրաքանչիւրը 30 օրերէ կը բաղկանար, իսկ ութերորդ ամսոն վերջը 5 օր կը գնէին իրեւ Աւելեաց (Ֆէրգարտէկան)  $12 \times 30 = 360 + 5 = 365$  օր:

Պարսիկական և Եգիպտական տարինուաը, գարնան գիշերահաւասարին կը հանգիպէր, նէվրուզ (նոր օր) կը կոչուէր: Խոկ 120 տարուան ընթացքին յաւելեալ ամիս մը կը գնէին տարույն ամիսներուն վրայ, որով այդ տարին 13 ամիս կ'ունենար: Իրենց ամիսներու անուններն էին, 1. Ֆէրգէրտին, 2. Արտիպէհէշտ, 3. Խօրտատ, 4. Տիր, 5. Միւրտատ, 6. Շահրէվար, 7. Միհր, 8. Ապան, 9. Ազէր, 10. Տայ, 11. Պահման, 12. Խօֆանտարմատ: Պարսիկները, ամսուան իւրաքանչիւր օրը, այս կամ այն գից և հրեշտակաց նուիրած էին:

Երանեանները, ինչպէս նաև հին Պարսիկները օրը 5 մասերու կը բաժնէին հետևեալ կերպով:

1. Արևին ծագումը (Արշալոյու).

2. Կէս օրը.

3. Արևին մայրամուտը (Վերջալոյու).

4. Գիշերը, երբ խաւարը կը տիրէ և աստղերը երկնակամարին վրայ կը փայլին.

5. Առաւօտեան դէմ, ուր՝ աստղերուն փայլը տակաւ առ տակաւ կը նուազի:

Է.

ՄԱՐԴԻ ԱԿԱՆ ԿՐՕՆՔԻՆ  
ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ  
ՈՐՄԻՉԴ ԵՒ ԱՐՀԵՄ  
ԱՄՇԱՊԳԱՆԳԻՆԵՐ  
ՅՈՒԻՑԵՆԱԿԱՆ ՊՈՅՔՈՐ

Մազդէական կրօնքին վարդապետութիւնը, երկու սկզբանքներու վրայ հիմնաւծ էր, մին՝ բարիս խսկ միւսը՝ չար: Այս կրօնքին հետեւղները, երկարմատեան (Dualiste) կոչուած են: Ահուրա - Մազդան (Մեծ դիունը կամ ամենագէտը), գերագոյն և միակ ստեղծիչը կը ներկայանար. այս առաջը յետոյ Որմիզդի փոխուած է: Տիեզերքին մէջ ինչ որ բարի էր, ան ստեղծած էր Ահուրա - Մազդային հակառակորդն էր Արհմեր կամ Ահրիմանը (Ահարաման), որ չը բաներուն արարիչն էր: Մին՝ լոյսի մէջ կը բնակէր, խսկ միւսը՝ խաւարի մէջ: Այս երկու քը իրարու հետ յաւիտենական պարքարի մէջ կը գտնուէին: Մին՝ լոյսի թագաւոր, խսկ միւսը՝ խաւարի թագաւորն էր: Որմիզդ, մինակ կամ առանձինն չէր իր այս յաւիտենական պայքարին մէջ ընդգէմ Արհմի: Որմիզդ իրեն վեց օգնականներ ունէր, որոնք Ամէշա - Ապանդա (Ameshā - Spenta) կամ Ամշասպանդներ կը կոչուէին: Ամէշա - Ապանդա (Amesha - Spenta) Զետիրէն անման բարերարներ կը նշանակէ կամ կը թարգմանուէր: Զրադաշտականութեան մէջ վեց աստուածութիւններ կային, որոնք՝ Ահուրա - Մազդային կը յաջորդէին, որոնցէ իւրաքանչիւրը, արարչութեան այս կամ այն մտսերուն կը տերէր:

«Եղիշէ սին բացատրութեամբ, 7-ը հովինց խորմը մըն էր «Համհարզ քաջ հօթներորդաց աստուածոց» (Բ. Եւղ. էջ 61): այսինքն՝ Որմիզդ և իրեն 6 Ամշասպանդները: «Համհարզ» բառը, հոս իրարու դալունիքը զիտցող, խորհրդակից, մասերից, նիգակակից և արբանեակ, ընկեր իւմասովը գործածուած է: Ահուրամազդային կամ Որմիզդի օգնականները «Անման ոգիներ», «Անման սուրբեր» կոչուած էին, որոնց կարգին դասուեցաւ նաև Միհրն ալ:

Ահուրամազդայի կամ Որմիզդի Ամշասպանդներ եղած են հետևեալները Զետիրէն անուններով:

1. — Վօհու - Մանո (Vohu-Manu), «Վեհիմաց», «բարի ոգի» իմաստով, որ իմա-

ցականութիւնը կը ներկայացնէր, որ կ'իշ-

իսէր մարդոց և հօտերուն վրայ:

2. — Աշա - Վահիստա կամ Արլտա - Վահիստա (Areta Vahista), բարեպաշտութիւն, առաքինութիւն, արիութիւն, ուղղութիւն իմաստով, որ կ'իշխէր կրակին վրայ:

3. — Խշաթրա - Վէրիա (Khsathra-Vâiryā), թագաւորութիւն, փափաքուած վեհապետութիւն և աշխարհավարութիւն իմաստով, որ կ'իշխէր մետաղներուն վրայ:

4. — Սրենդա - Արամէյտի (Spenta-Aramaiti), Սպանդարամէտ, որ կատարեալ մատածութիւն կը նշանակէ, որ կտական միակ աստուածութիւնն եղած էր Ամշասպանդներուն մէջ, որ կ'իշխէր սրկըն վրայ:

5. — Զօրվագատ (Haourvatâte), որ փըրկութեան ոգին եղած էր, որ կ'իշխէր ջրոց, բուօնց և առօղջութեան վրայ:

6. — Ամերեհդատ (Ameretât), որ անմահութեան ոգին եղած էր (հմմատ. = Յամայր տարբիներ):

Արհմեր կամ Ահրիմանը, իր կողմէն 6 օգնական զեկը ընտրած էր, կոռուելու և մարտնչելու Որմիզդի և անոր 6 Ամշասպանդներուն դէմ: Արհմեր 6 Ամշասպանդներն էին հետևեալները:

1. — Աքէմ - Մանօ (Akem - Mâno) «Զարխորհուրդ» իմաստով որ չար խորհուրդներ կուտայ, ան հակառակորդն էր Վօհու - Մանօյին:

2. Ինտրա (Indra), Աշա - Վահիստային հակառակորդն էր, մարդոց չար խրատառունկատուած էր, որ զանոնք հեռացնել կը ջանար բարեպաշտիկ մտածողութիւններէ:

3. — Սօրու (Sauru), որ հակառակորդն էր Խշաթրա - Վէրիայի, բռնաւորութեան և անիշխանութեան ոգին էր:

4. — Եաոն - Հէթիլյա (Nâon Haithya) հակառակորդն էր Սրենդա - Արամէյտի, ամքարչտութեան և հապատութեան դէն էր:

5. — Տօրու (Tauru) հակառակորդն էր Զօրվագատի:

6. — Զէրի (Zâiry), հակառակորդն էր Ամերեհդատի:

Զօրվագատի և Ամերեհդատի հակառակորդները մարդոց սնաւնդները կը թունաւորէին:

Ասոնցմէ զատ, գոյութիւն ունէր ոգիներու բազմութիւնմը ևս (ան' եղնիկ, եղծ թէշին Պարսից Բ. Գիրք),

ՊԱՐՊԵԼ ՎՐԴ. ՎՐԹԱՆԿՈՒԵՅՆ  
(Եարունակելի 13)

## ՀԱՅՐԵՆԱԿԱՆ

ՆՈՒԷՐ Տ. ԵՂԻԶԵ Ս. ԱՐՔ. ՏԵՐՏԵՐԵԱՆԻ (ԵՂԻՎԱՐԴ)  
(ՓՈԽԱՆ ՇՆՈՐՉԱԿՈՐԱՆՔԻ)

Կեսօրք անցած է, չուքերը իրենց ծալւաղատիկ գերքէն ելած են ոռքի: Շուքերէն զուրս արել քիչ մը կը կճէ, իսկ շուքին մէջ պայծառ զովութիւն մը կ'օրօրէ զեփեւին չանչով լեռներու խոտն ու թուփը:

Մեր ազգականներն ու խնամիները ճնձուկներու պէս մեր շուրջը կը դառնան ու կը ճշվըլան: Անոնց բոլոր հարցումներուն ու խօսուածքին այսուով կը պատասխաննք, այնքան շատ են ձայները:

Հարսներն և աղջիկները աշխուժով մը տաշտերը կը դնեն ու առանց մեր հոււանութեանը մեր ոռքերը պազ ջուրին մէջ կը դնեն, կը լոււան ու կը ճմռեն: Անոնք ալ այդ ձեռով կը խօսին մեզ հետ ու սէրը կը ցուցնեն:

Սեղան պատրաստ է, կը նատինք, խաչ մը կը հանինք մեր երեսներուն վրայ ու կը սկսինք նաղով ու տնազով ուտել: Նոյն է կերակուրը — սերով մածուն: Ճուղեղ, բանջարով պանիր ու բոլորին հետ բուրումնաւելու թանապուրը: Որքան համով են: Իմ անիծեալ սովորութիւն որ սեղանի

վրայ կը բռնէ իմ շատախօսութիւնը: Վրան աւելցուցք և իմ գանգաղակերութիւնը: Ասկայն, երբ առաջին գգալը կ'առնեմ թանապուրէն, ա՛լ կը մոռնամ քաղաքավարութեան կերպերը ու զուարթ գօնով մը երկրորդ պնակը կը ինքրեմ, և, ինքինքո արդարացնելու համար կը պատմեմ թանապուրին պատմութիւնը: Կ'ըսեմ.

— «Ժամանակին ձեռքէ - ոռքէ ինկած պապիկ մը կար: Հարսը միայն թանապուր կը կերցնէր պապիկին, իսկ ինք իր մարդու և փոքրիկին հետ խաւիծը կ'ուտէին:

Օր մը պապիկ, թոռնիկին հետ թանապուրը կերած միջոցին, թանապուրը գովինդ կ'ըսէ:

— Թան թանանա, պապիկը ուտէ զըսրթանայ:

Խաւիծ-խաւլավիծ, ո՞վ որ ուտէ իյնայ սաից:

Հարսը կը լսէ ու միւս անդամ թանապուրը ինք ու իրենները կ'ուտեն, իսկ խաւիծը կուտան պապիկին որպէսզի շուտ իյնայ սաից:

Հազիւ սեղանէն ձեռք քաշած էինք, երբ բէրւորներն ու սարւորները իրենց լեռնային հոտ ու բուրմունքով զիւղը լիցուցին: Խաւարծիւ, սերօ, պառուկ: Կալանգօր, սունկ, ծաղիկներ՝ աջ ու ձախ տախտ ու տաւնը կը լեցնեն: Ծաղկեփունջերով կ'ողողուինք: Մեր առջներ կը լեցնեն բազուկի մը հաստութեամբ դալար խաւարծիներ, կապոցներով սերօ: Կերպարվելն վերջ հրմա կեր որքան կ'ուզես:

Կ'ըսեն, ժամանակին մարզ մը ու կին մը, երկու սիրահարներ, որոնք մեծ կարօտ ունին երկար խօսելու, կը ինզրին Աստուծմէ, որ սերօն այնպէս մը շինէ որ երկար ժամանակի կուրօտի մաքրելու համար: Սիրահարներու ձայն լսող Աստուծը կը լսէ ու սերօն թփուտի պէս կը ստեղծէ, որպէսզի ժամանակ տայ քաղելու և ապամաքրելու երկար ժամանակով:

Հաճելի է ուտել սերօն, միայն թէ վրան ջուր չի խմէք, որովհետեւ, որպէս սիրահարներու բանջար՝ ջուր վրան կ'ըլլալ գտան: այնպէս ինչպէս սիրահարներուն սէրը երր կը բռնուի, թփի մը տակ, սուլֆատօչն ալ դառն է: Առանց ջուրի այնքան լաւն է, ինչպէս գաղտնի սէրը հեռու լրտեսող աչքերէ:

Հելին Փեսանդաշտի ամենամեծ զիւղն է, որ ունի աւելի խելացի մարզիկ, մարզիկ որոնք՝ ծովով՝ ծով և քաղաք տեսած են, թիֆլիսն և Ստամբուլը տեսած են:

Գիւղին խելացիները կը զարմանալին մեր իմաստութեան վրայ, որ առանց այդ ծովերն ու քաղաքները տեսնելու, առանց թիֆլիսն և Ստամբուլը տեսնելու անոնցմէ աւելի աղէկ կը ճանչնայինք եւրոպայի ու Ամերիկայի քաղաքներն և անոնց ճամբաները գիտէինք:

դժուա՞ր է յիշել այդ օրուայ մեր ամբ  
բողջ խօսակցութիւնը :

Պառաւ հօրաքոյրս որ լուռ մտիկ կ'ը-  
նէր, որոշեց իր սիրտի գաղտնիքը յայտնել  
ինձի, իմաստունիս :

Երբ ըսկերներս իրենց յոգնած ոտները  
առին և անկողին մտան, հօրաքոյրս ինձ  
առնիքը տանելով ըստաւ .

— Մխարդրորդի, գաղտնիք մը ունիմ, ի՞նչ սե տանք վեր մեր զլսուն, ի՞նչպէս  
գուրս գնանք լոյս աշխարհ, Գիտես թերես,  
մարդ պատմած կ'ըլլայ: Երկու աղջիկ ու-  
նիմ, մէկը ամուսնացած Հելէ, իսկ միւսը  
Հայոց-Զորի Աթանանցը: Աթանանից աղ-  
ջիկս, որ մը լուր զրկեց թէ տղաս Սիմոն  
մեծեցր է, կ'ու զեմ պսակեմ, բայց կ'ու-  
զիմ Հելէցի աղջիկ ուզեմ, ձեզի կը զրկեմ,  
միրուն մէկ ճարեցէք անոր համար եթէ  
սիրէ, ուզենք տղուս համար, մէկ հատիկ  
է, կ'ուզեմ լաւ ու սիրուն աղջիկ առնել  
տղուս համար:

Տղան եկաւ, հապա չասե՞ս, սիրահար-  
ուեցաւ իր մօրաքրոջը աղջկան՝ Շողիկին:  
Հազար աղջիկ ալ աչք չեկաւ, Շողիկը  
խելքէ հանեց ու սաստիկ սիրով մը սկսան  
իրարսիրել: Տղան կ'ուզենք զրկել չերթար,  
աղջիկը կ'ուզենք ուրիշի տալ չերթար,  
կ'ըսեն, կամ իրար կ'առնենք կամ թէ կ'եր-  
թանք մեզի ժայռէն վար կը ձգենք: Ի՞նչ  
լնենք:

— Կը հարցնեմ թէ անոնք մանկուց  
իրար տեսա՞ծ էին:

— Կը պատասխանէ, ոչ, առաջին ան-  
շամ տեսան իրար:

— Շատ լաւ, ինչո՞ւ լուրը կը տարա-  
ձէք, երկուքն ալ զրկեցէք Մոկաց Փութկի  
Ո. Գէորգ, թող հոն իրենց ուխտը կատա-  
րեն, ու երեք օրէն տեղւոյն վարդապետին  
յայտնեն թէ իրար տեսած են, ան ալ եր-  
կուքը կը պսակէ ու տունը կը զրկէ՝ առանց  
Ալթամարի արտօնագրի:

— Այդպէս կ'ըլլայ:

— Ինչո՞ւ չըլլայ, քանի՞ քանիներ այդ-  
պէս կը պսակուին, երբ Աղթամարը «չիսա»  
կը հանէ, Ա. Գէորգայ տօնին ամէն բան  
կը պատահի հոն, այս մէկն ալ թող պա-  
տահի:

Հօրաքոյրս զարմացաւ իմ իմաստու-  
թեանս վրայ և ըստաւ. — «Դու հօրմէզ ալ  
իմաստուն ես ու վարդապետներէն ալ ...

— Հսկ', լսէ՛, հօրաքոյրս, վարդապետ-  
ներէն ալ ի՞նչ ...

— Հօրաքոյրս, ամչնալով լսաւ, —  
«Սատանա'» . . . .

— Ուզիղ ես, հօրաքոյրս, որովհետեւ  
ասիկա խսկապէս լսած եմ վարդապետնե-  
րէն:

Հօրաքոյրս ուզեց ուրիշ բաներու մա-  
սին ալ խօսիլ, բայց քունն աւելի անուշ  
ըլլալով, ձգեց որ անուշ քուն մը քնանամ:

Առաւտօտ ժամը 8ին հազիւ արթնցայ: Երբ  
արթնցայ Շողիկը ջուր լեցաւ ձեռքե-  
րուս վրայ որ լուսացուիմ ու Սիմոնը սե-  
ղանը պատրաստեց որ սւտէմ:

Իրենց փրկիչն եղած էի:

— Հսկն որ Վարդավառին, Ա. Գէորգ  
ուխտի պիտի երթան:

— Հսկ, ուխտելնիդ կատար. լսէք,  
վարդան վարդապետին թէ իմ հօրաքրոջը  
թուներն էք, թէ ես ձեզի զրկեցի:

«Նոր սերնդական» էի:

## Զ.

Արտօն — Ճգնարանը. —

Առաւտօտեան ժամը 9.30ն էր երբ  
գուրս եկանք Հելի զիւղէն: Ուշ միացած  
էինք. բաւականացանք թարմ հաց ու պա-  
նիր բուռմա շինել և ուտելով մեր ճամբան  
շարունակել:

Մեզ համար կը միար որոշել, Փեսան-  
դաշտի զիւղերը պարագանել թէ՝ նախ Արտօնը  
բարձրանալ:

Որոշեցինք նախ Արտօն բարձրանալ:  
Ուստի Հելիէն բարձրացանք. մեր ոջ կող-  
մը ձգեցինք Շատիսու մեծ ակ աղբիւրը,  
ու բոնեցինք Բարատօտիկի անցքի ուղղու-  
թիւնը, որ 2640 մէթր բարձրութիւն ունի  
ու գուռն է Շրտունեաց լեռներու, որ կը  
բացուի Փեսանդաշտի վրայ: Զախ կողմը  
Արտօնն է իր հսկայ հասակով, որ 1000  
մէթրով կ'իշխէ Բարանտօտիկի ու Տըռա-  
լունի վրայ: Աչ կողմը Առւշերի, Կարար-  
լախի, Մարդաքարի ու Տաղկէի գաղաթ-  
ներն են: Արտօնը այս բոլորի իշխանն է,  
իր 3500 մէթր բարձրութիւնով:

Հազիւ քիչ մը բարձրացած էինք երբ  
նշմարեցինք ոչխարի մեծ հօտ մը որ մա-  
կալած էր, ու բէրւորները՝ գոյնզգոյն հա-  
գուստներով շարքով նստած ոչխարներու

հրկչարք ճերմակ տողին առջե կտթը կը կթէին։ Շուներու կատաղի յարձակումը ու հովիւին սաստ հրամանը, շուները՝ իրենց տեղը դամեցին։

Հովիւները մեզ հիւրասիրեցին և բէր-  
ւարները իրարու մէջ մեզ իրենց վրայ բաժ-  
նեցին։

— Ես այս երկոր տղուն կը սիրեմ։

— Ես այս կարճ ու կլոր տղուն կը  
սիրեմ։

— Ես ալ այս նիհարկիկ բայց սիրուն  
աչքերով տղուն կը սիրեմ։

Քրաքը էին, որոնք զուարթացած մեր  
ներկայութիւնէն իրենց մէջ սիրալին խօս-  
քեր կ'ընէին, չսիրեցի՞ն իս ՞։

Մեր մտադրութիւնը հասկնալով, պա-  
տոնի մը տուաւ որ մեզ ցոյց տայ ճամբան։  
Ան չմոսցաւ քիչ մըն ալ ազ տալու մեզի,  
պատուիրելով որ շատ ջուր չխմենք. ու  
երբ շատ քրտնինք քիչ մը ազ ուտենք։  
Չկրցանք ատոր պատճառը հասկնալ։ Տա-  
րիներ յետոյ միայն իմացայ շատ քրտնած  
ատեն մեր մտադրինը մէծ քանակութեամբ  
աղ գուրս կուտայ՝ սաստկացնելով մեր ծա-  
րաւը. քիչ մը ազ՝ պակսածին տեղը կը  
բռնէ և չուրին պահանջքը կը պակսեցնէ։

Մեր ճամբան վրայ՝ հանդիպեցանք  
երկու քիւրտ երիտասարդներու, որոնք  
ատարքը հօտէ մը կուգային։

Մեր խօսակցութիւնը անոնց հետ առիթ  
մըն էր հանդստանալու, Քիւրտերը Փեսան-  
դաշտցի էին ու Վյառաջդիմասէր յներէն։  
«Յասաջդիմասէր» այն ժամանակի իմաս-  
տով կը նշանակէր անդամ Ըլլալ և Հօտա-  
դական Միութեան», շարժում մը որ մըշ-  
տունիքին հայ թէ՛ քիւրտ հօտազները եղ-  
բայրացուցած էր՝ իրենց շահերու պաշտ-  
պանութեան դետնի վրայ, Ըլլալով մէկ լաւ  
աղդակ հայ-քրտո բարեկամական լաւ յա-  
րաբերութեան։

Անոնք երկի մեր խօսակցութիւնէն հը-  
մայուած, ըսին որ պատանին վերագառ-  
նայ, քանի որ իրենք ալ մտադրութիւն  
ունէին պարոններուն հետ Արտօսը բարձ-  
րանալու։

Մեր խօսակցութիւնը երթալով կ'ա-  
նուշնար ու կ'ըլլայր պահանջ երգի, խաղի՛:  
Երկար ատեն չէի լսած քրտերէն խաղի՛,  
խնդրեցի որ լաւ ճայն ունեցողը երգէ՛ մէկ-  
բէվանօն», «Լաւժօն», «Բեհարը», Երիտա-

սարդնիրէն քիչ մը տարեցը որ կը կոչուէր  
Մաղոււ, ըստու. «Որ ան նախ»՝ կ'ուզէ երգի  
նոր հայերէն երգ մը որ վերջերս երկու հայ  
սիրահարները յօրինած են ու սկսաւ երգե-  
— «Ճիւանը Մաղոււ սկսաւ տղուն բաժին  
երգել իսկ Զաֆարը՝ աղջկայ բաժին։ Եր-  
կուքն ալ լաւ ճայն ունէին, որ ապա,  
փախն ի փոխ երգեցին «Յերեվանօ»ն, ուշա-  
ժօն» ու «Բեհարը»։

Երգերու ազգեցութեան տակ «չիմա-  
ցանք թէ ինչպէս բարձրացանք։ Յանկարծ  
մեր գէմը փառւեցաւ, «Ախթամարի Կուէկի  
մեծ արտը»։

Մաղոււ միզի պատմեց, անզամ մը  
Մոկացին իր տղուն հետ նոր գուրս կ'լլին  
իրենց ձոքերէն ու երր կը հասնին եզերովի  
գագաթին, տղան ի տես վանայ ձովին կը  
հարցնէ։

— Կակօ, ի՞նչ է այդ մեծ կանանց  
զատ-(բան)։

— Կակօ զուրբան քըզի, էտ որ կայ  
Ախթամարի Կորկէ մեծ արտն ա, կը պա-  
տասխանէ։

Սաստիկ էր քամին, մեզ կը թոցնէր,  
բայց կոնակը տուած քարերուն սկանք  
զիտել այդ սքանչելի պտտկերը։

Մեր գիրքէն գէպի հարաւ, Փեսան-  
դաշտը փառւած էր մեր ստքերուն տակ.  
Կեզրոնի շամրուտ լճակը, շուրջը գիւղերը  
Կաղազիզ, Ասեղ, Կայնիմիրան, Շիտան։  
Զախ կողմը՝ Կայնէսպիի ու Խորզանիի իեռ-  
ները։ Աւելի հեռուն՝ Շատախի լեռները՝  
Գլուկան, Կատար, Կառաշար, Ասիսու։  
Դէպի հարաւ հեռուն, Մոկաց լեռները՝  
Գարը Կրագետ, Բաստ, Մնգուս, Թէյրու։  
Դէպի արեմուտք, Եղերովի լեռնագագաթ-  
ները — Մկնորս, Դոլնիկուս, Մէյգան, Տա-  
գազըն, Իշուտ, Դիպատեն, Մէյտան։ Ապա՝  
Բալուքերը լեռներու կոյտը (Կրկին արեւ-  
մուտք) Կապուտ կազ, Հազիկ, Գոմչուտ,  
Լանջ, Մէյտան, Շուշանեւուտ, Բզդագանի,  
Կուատուն, Նպատ, Ալն։

Այս ամենի լեռնակոյտերը՝ տիտաննե-  
րու վրաններ Ըլլային կարծես, որոնք եկած  
ու բանակ գրած են նայիրի աշխարհին  
վրայ. բոլոր գագաթներն ալ 3000-3600  
մէթը բարձրութեամբ։ Մակայն՝ Փեսան-  
դաշտի կոնակը եղող Մաղկէ լեռներու զե-  
ղեցկութիւնը՝ իր ընդարձակ լեռնագագաթով՝  
արօտավայրերով, խօտ ու կանաչով, ջրե-

բոլ ու ծաղկեներով մէկ հատիկ է աշխարհի մէջ:

Ես որ ծաղկեն տարբեր առիթով մը տեսեր ու պատրաստեր էի, Արտօսի գաղաթէն կրկն դիտելով այդ սքանչելի լեռնադաշտի համայնապատկերը, միտքովս փոխադրուած էի հոն, ուր գայրի ոչխարներու ամպանման հատիրը կ'արածին, ուր մայր գայրերը՝ լը թենց քօթօթներուն հետ էդ շունի պէս կը պատրին առանց ոչխարի հօտին վնասելու: Ո, Գէորգը անոնց բերանը կապած է: Այնքան եղնիկները ունին իրենց հետ: Ուր մինաւոր ոչխարները կ'արածին: Աղքիւրները որոնք ժայռերէն գուրս կը բգիխն ու ծիծաղաւթ խոտերուն մէջ կը ծածկուին, կը քլզան, առուակ կ'ըլլան, գետ կ'ըլլան, ուր խոտը հասակին չտի կը բարձրանայ, ծաղկեները՝ նարգիզ, սիհան, զեսմի մոռնարները, գենրբուկ, նուռուֆար, մեռնածաղիկ (յասմիկ), աղբրանց արիւն, լեռնային կակաչները որոնք լեռնալանջերուն կարմիր կը հազգնեն, զիազը, բողիկ, փացախ թռւիերը, մկնալուճի, հաղիբանի կարճ ծառերը, վայրի խնձորենին, ջաւրիկները (լեռնային ուռենի) քեարմուխ, խոնտար, ալ ո՞րն ասեմ ու ո՞րն թռալնեմ:

Այս յոգնած ոտքերը կասպիականէն՝ Արևոտնաց աշխարհէն մինչև Միջերկրականի վրայ իշխող բարձունքները ոտքի տակ տըւած է, երկու կողկասները (մեծ և փոքր) Դուգարաց աշխարհը, Հայկական Պարը — Հայկական Տաւրոսը իր ամբողջ երկայնքով, Բիւրակնեան լեռները՝ բայց այսպիսի հրաշք արօտավայրեր չեմ տեսած: Արտագան իր բոլոր եալլաներով, շատ համեստ գեղեցկութիւն ունի, իսկ Լիբանանի լեռները՝ իրենց չօրութեամբ ու մերկութեամբ պառաւներու կը նմանին այս ջահել պարմանին առջև: Կիպրոսի Դրօտոս լեռները՝ իրենց անտառներէն զատ ոչինչ ունին որպէս ծաղիկ ու խոտ, ջուրերով այնքան աղքատ ու ձորերով այնքան անմերձենալի, բան մը չեն Ծալիկի առջևը: Երկար ըրի: Կ'արժէ:

Սակայն Արտօսի գեղեցկութիւնը իր հիւսիսն է:

Վանայ լիճը որ կը պարէ իր մեծ ջրաւազանին մէջ ու իր լոգանքը կ'անձէ: Անոր հիւսիսը՝ Ալիքանի ձիւնածածկ զաղաթն է, որ կարծես՝ ծովէն կը ծնի ու կը բարձրանայ այնքան հսկայ ու վիթխարի: Աւելի

հեռու՝ հիւսիս, կ'երսին Նպատը, Ծաղկանց լեռները, Քանտուրիկը ու բոլորէն վեր՝ և անոնց ետև, Արկինքէն կը կախուի: Մասիսի գաղաթը: Ներբութը չ'երսիր, Բալաքօրի լեռները կը խանգարին: Մեր կեցած տեղէն արևելքը չ'երսիր: Արտօսի գողաթին տակն ենք տակաւին, զրեթէ մօաիկ նշիշէի ճղուարանին: Հիւսիս-արևելք Վանն ու Վարագն են իրենց հէք քաթաթային գեղ եղկութեան մէջ: Վան քաղաքը Շամիրամի պերճ գեղեցկութեամբ մարագի հովանիին տակ կը նատի պարտէզներու իր գրախտին մէջ:

Աւրիշ մէկ հրաշալիք Ռշտունեաց զաւառի: Գաւաչի փոսն է: Ռշտունեաց ծոցը՝ ուր Ախթամար և Արտէր կզզիները սիրահար արօներուն պէս իրենց լոգանքը կ'առնեն, և զիւղերը որոնք իրարու այնքան մօտեցած կ'երեխն, որոնց պարտէզները մէկի պէս կ'երեխն: Լեռնալանջերէն ջուրերը կը փրփրին: Մեր ոտքին տակն է Ռոտան, կ'երեխն Ախտավանքեր, Փշավանց, Եղկերտ, Պոկանես, Մոխրաբերդ, Նոր գեղ, Նարեկ, Փայխներ, Երկու Սարէներ, Միւսները լաւ չեն երեխը ծածկուած՝ ձորերուն մէջ:

Ոյս բոլորին մէջ աչքերս կ'երթան ու կը գտնին Նարեկացիի ճգնարանը՝ Նպատի լեռնալանջին վրայ՝ բարձրացած յուրուանցներու ծառազարդ գաշտերուն վերե, որու բարձունքը կարծես թէ ծովուն վրայ կախուած է:

Տեսարաններէն յոգնած՝ կ'առաջանանք ու կը մտնինք ճգնարանը:

Ճգնարանը ժայռի մեծ խոռոչ մըն է, որ կը նայի դէպի հարաւ-արևմուտք: Ներսուը ընդարձակ է, մեծ սենեակի մը մեծութիւնով: Աւելի խոր ուրիշ խոռոչներ ալ կան, ուր փոթորիկին քամին ներս չի մըտներ և անձը կը գտնէ պաշտպանութիւն:

Կը նստինք ճգնարանի քարի հովանիին տակ ու կ'առնենք մեր հանգիստը:

Աչքերը սակայն չեն կշտանար ծովին գեղեցիկ կապուտին առջև:

Արտէրն և Ախթամարը՝ սիրահար արօներուն պէս իրար կը հալածեն: Կ'երգենք.

«Ծովում խայք մ'կեր, անոն եր արօք,

Վրզիկն յերկեն եր, սրտիկ սեւաւոր...»:

Պարտք մը ունէինք կատարելիք:

Հաճի նաղօն չէր մոռցած մեր տոպարկին մէջ զնելու, երեք հաստ մամ, մէկ տուփ լուցի ու մի քանի պաղունց խունկ:

Երկիւղածութեամբ՝ իր նկարաբրած՝ սեղանաձև քարին վրայ կը գառենք մոտեւրը, քիչ մը կալկալա կը հաւաքինք, կրակ կը շինենք ու նոյն սեղանին վրայ կը ծըս խինք խունկը:

Խունկին հոտը երկիւղածութիւնով մը կը լիցնէ հոգիս և ես ինքնարերաբար կ'աշոթեմ:

ԱԼԺԵՆԱԽՆԱՇՄ Տէր, զի՞ր պահապան աշաց խոնց Զերկիւղ քո սուբր ո՛չ ես հայիլ յայրատ. Եւ ականջաց իմոց՝ ո՛չ ախորժել լսել զբանս չարութեան, Եւ բերանոյիմոյ՝ ո՛չ խօսիլ զստութիւն. Եւ սրտի իմոյ՝ ո՛չ խորհիլ զչարութիւն. Եւ ձեռաց իմոց՝ ո՛չ զործել զանիրաւ ութիւն. Եւ սակաց իմոց՝ ո՛չ գնալ ի ճանապարհս անօրէնութեան, Այլ ուղղեա զշարժումն ոոցա լինել միշտ ըստ Պատուիրանաց քոց յամենայնի . . . :

Երբ մեր մոմերը մաշած էին և խունկը հալած ուղեցի որ ժայռին գագաթը ելլենք, որ 100-150 մէթր մեր վրայ կը բարձրանար: Ընկերներս զարմացած իմ ամէն բան տեսնելու փափաքին վրայ՝ մերժեցին ընկերանալ: Ի՞նչ կար այդ լերկ գագաթին վրայ: Անոնք չէին ըմբռներ բարձունքին վերջին գագաթին հասնելու հաճոյքը, երբ անձը կը զգայ թէ ա'լ վեր՝ ուրիշ բարձունք մը չկայ:

Քիւրտ երիտասարդները չուղեցին ինձ մինակ ձգել: Անոնց հետ մենք բարձրացանք ու քառորդ ժամէ մը գագաթին էինք արդէն:

Ի՞նչ լաւ բան է կանգնիլ բարձունքի մը ամենաբարձր կէտին վրայ ու զգալ թէ հասած ես բարձրագոյն կէտին: Այս հաճոյքը չգիտեն բոլոր անոնք որոնք լեռ բարձրանալու հաճոյքը չունին:

Կեանքիս լաւագոյն յիշողութիւններէն մէկը կապուած է այդ բարձունքին հետ: Բնութեան զեղեցկութիւնը, վեհութիւնն ու սէրը:

Տեսած էք տեսարան մը որ ունի ծով, շարժուն լողացող ծով, վրան ճերմակ առագաստանաւեր, ըրջանակուած ձիւնածածկ

## ՅԱՅՎԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

ԱՐԳԵԼԱՆԱՅ Ս. ԱՍՏՈՒՄՉԱՑԻՆ  
ԿԱՄ

ՏԷՐ ՅՈՒՍԿԱՆ ՈՐԴԻՈՅ ՎԱՆՔ

**ՏԵՂԱԳՐԾԱԿԱՆ.** — Այս վանքը կը գտնուէր Վասպուրականի մէջ, Բերկրի քաղաքին մօտ, Պահտիմահու գետին միւ կողմը, բլուրի մը վրայ: Նախապէս կը կոչուէր Արգելանայ Ս. Աստումչացինի մէն նաստան: Յետոյ, երբ հոս թաղուցցաւ Տէր Յուսիկ քահանայի որդի Արտամէտցի հըրաշագործ Ստեփանոս վարդապետը, անոր անունով մենաստանն ալ սկսաւ կոչուիլ Տէր Յուսիկան Որդւոյ վանք (Հ. Ն. Սարգսիսիան, Տեղագրութիւնք, Վենետիկի, 1864,

ԵԽՈՆԻՐՈՎ, ԵԽՈՆԱՉԲԱՐԻ մը՝ ԵԽՈՆԻՐՈՒ անվերջանալի շղթաներով, որոնք ուս ուսի կամ կոնակ կոնակի տուած ամբակուր բանակի մը պէս կը կանգնին երկրի վրայ տիտանական զօրութիւնով, զիւղեր և պուրակներ, տեղ տեղ, իրենց կանանչով, որոնք երկրին կուտան մուգ կանաչ գոյն մը՝ ջրառատ գետակներ՝ որոնք արեւուն ճառագայթներուն տակ կը պսպղան ու ճերմակ փրփուրներով լեռներու խորանդունդներուն մէջ կը սողոսկին, կրկին երկնալու ու կըրկին անյայտանալու:

Այն ինչ որ կարելի չէր տեսնել ժայռին տեսայ ժայռին գագաթէն: Ամբողջ Հայկածորը, Վարագ լերան արեւելքը պսպղացող լիճները, Երիցալիճը, Դարմագեղի, Երմոնեց, և արօտավայր լեռնագաշտերը որոնք կը վերջանային պարսկական սահմանին վրայ: Աղբակի շրջակալութը՝ իրենց լեռներով՝ մինչև Ս. Բարթողիմէտովի վանքը, Պաշգալէի և Դիբէի սահմաները: Դէպի հարաւ-արեւելք Շատավիր լեռները, որոնց վերև կը բարձրանար յաղթահասակ Գլուականը, Առնօսը, Լեռնապարի արքաները՝ 3550 մէթր բարձրութեամբ:

ԳԱՐԻԱՇՈՐԴԻ

(Նարունակելի, 4)

(Ն. ՅՈՎՀԱՆՆԻՍԻՍՅԱՆ)

էջ 266, Նօտարք, էջ 54-55, Գ. Տէրենց, Արքավայրեր, Թիֆլիս, 1902, էջ 81-83), Անելք քանի մը եկեղեցիներ, Ս. Ասուաւածածին, Ս. Կարապետ, Ս. Յարութիւն, և այլն:

ՊԱՏՄԱԿԱՆ. — Արգելանայ կամ Տէր Յուսկան Արդւոյ վանքին առաջնորդներէն կը լիւուին համեսեալները.

1. — Տեղ Սարգիս, 1294. — Յ. Զեռ, Վասպուրակ, էջ 116.

2. — Մելքոնէր Վանահայր, 1414-20. — Թօփնան, Յ. Զեռ. Խաչիկ վարդապետի, էջ 62; Նօտարք, էջ 61.

3. — Մկրտիչ Վարդապետ Օրբելինց, Թերքի, որդի Օրբէլի, 1418-39. — Նօտարք, էջ 55, 118-9, Առ. Դաւր. էջ 416, Յովուշիան, Թովզմայ Մեծ, Կեանքը, էջ թ. ճնթ. 3; Լոյս, 1905, էջ 519.

4. — Ներսէ Վարդապետ, 1448-9. — Կոնդիրի, Յ. Զեռ. Բրիտ. թանգարանի, էջ 95. ապուած է յարպելանա, որ ընթեռնի է կը կարծինք յարպելան»: Ներսէս վարդապետը լիւուած է նաև Գրիչ Յակոբ վարդապետի կողմէ, որմէ կը տեղեկանանք թէ Տէր Յուսկան Արդւոյ եկեղեցին շինածէան. — Զեռ. Ս. Յ. Թ. 1622:

5. — Մկրտիչ Վարդապետ, որդի Աթարէի, 1473-98. — Sir. Der Nersessian, An Arm. Gospel of the XV. Century, 1950, p. 3-4.

6. — Մինաս Արքավիսկոպոս, 1562. — Յ. Զեռ, Վասպուրածին, էջ 230.

7. — Արքահամ Արքավիսկոպոս, + 1634. — Սիռն, 1933 էջ 266; Սիւրբէնան, Յ. Զեռ. Երուսաղէմի, էջ 94, ուր կը լիւուին Արգելան վանքի միաբաններէն Տէր Կիրակոս, Տէր Զաքարէ, Տէր Գալուստ, Տէր Յովհաննէս, և այլն:

8. — Սարգիս Վրդ. Կոփեցի, 1700 թուին Նորոգած է Տէր Յուսկան Արդւոյ եկեղեցին. — Դիւան, ժ. էջ 119.

ՄՇԱԿՈՒԹԱՑԻՆ. — Մեղի հասած յիշատակարաններ կը ցուցնեն.թէ այս վանքին մէջ ալ բաւական Գրիչներ աշխատած են, առաւելապէս ԺԳ. - ԺԶ. գարերուն. Ահաւասիկ շարք մը անոնցմէ:

Ա. — Յակոբ Կրօնաւոր, Գրիչ, 1251-94. — օրինակած է,

1. — Աւետարան, 1251ին, Գէորգ քա-

հանալի խնդրանքով. — Յ. Զեռ, Վասպուրածին, էջ 87.

2. — Աւետարան, 1294ին, բարեպաշտ Մելքոնէրի խնդրանքով. — Յ. Զեռ, Վասպուրածին, էջ 115:

Բ. — Յովհաննէս Գրիչ, 1331ին օրինակած է Զեռնադուրեան Գիրք մը, նորակներէալ Վարդան եպիսկոպոսի համար. — Կոնդիրիր: Յաւգակ, թ. 30: Լ. Ս. Խաչիկեան, Ժ. Դ. Դարի Հայերէն Զեռնադուրեի Յիշատակարաններ, Երեվան, 1950, թ. 293:

Գ. — Մկրտիչ Կրօնաւոր, Գրիչ, որդի Մուրատի, 1414ին օրինակած է մէկ Լուծմունի Գեւարիմաց Բանից Սալմոնի, Գր. Տաթևացիի, իր ուսուցչին Մկրտիչ Վարդապետի խնդրանքով. — Թօփնան, Յ. Զեռ. Խաչիկ վարդապետի, թ. 54:

Հաւանաբարինքն է օրինակած, 1420ին, Ս. Յակոբիանց թ. 1574 Փողովածոն, որուն մէջ կայ սա փոքր յիշատակապրութիւնը. — Անլ և յիշել աղաչեմ, զիս զեղկելի, զծոյլ, զքնափ, և զմեղսասէր զծոյլս, Մկրտիչ սոսկանուն վարդապետ, որ ի վազուց հետէ փափազէի սուրբ զաւանութեանս որ զծագրեցի զսա ի քարանձաւ անապատս որ կոչչի Արգելան, ի թվականիս դիթ. Հրջագայութեան տոմարիու: — էջ 212:

Դ. — Ղազար Կրօնաւոր, Կազմող, 1414ին կազմած է Մկրտիչ Կրօնաւորի օրինակած Լուծմունքը. — Թօփ. թ. 54:

Ե. — Յակոբ Արեղայ, Գրիչ, որդի Յուսկան, 1418-25, օրինակած է,

1. — Աւետարան, 1418ին, Մկրտիչ Քահանայի խնդրանքով. — Նօտարք, էջ 54-5:

2. — Աւետարան, 1425-ին, Մարտիրոս Արեղայի և իր եղբօր Միսիթարի խնդրանքով. ապա նուիրուած Տիրամօր Աստուածածնին ի վանս Խառաբաստայ. — Լոյս, 1905, էջ 518-9:

Զ. — Մկրտիչ Կրօնաւոր, Գրիչ, որդի Օրպէլի, 1420-ին օրինակած է Աւետարան Արպէլի, 1420-32, օրինակած և ծաղկած է.

1. — Աւետարան, 1420-ին, Ահս Մարտիրոսի և իրեններուն խնդրանքով. — Յ. Զեռ, Վասպուրածին, էջ 465:

2. — Մատոց, 1432-ին, Կարապետ Բահանաւ օրինակած է, Մինաս Պալիր ծաղ-

կած, և Հայրապետ Կրօնաւոր կազմած։  
Մատագողն է Մկրտիչ Վրդի, որդի Օրբէլի։  
— Նուարք, էջ 100—101։

Բ. — Դրիգոր Վարդապետ, Դրիչ,  
1439—75, որդի Աթաբէկի, և աշակերտ  
Օրբէլեանց Մկրտիչ Վարդապետի, օրինա-  
կած է,

1. — Աւետարան, 1439-ին. — Առաք.  
Դաւր. էջ 416, An Arm. Gospel, p. 4։

2. — Աւետարան, 1475-ին, իր եղբօր  
Մկրտիչ Վարդապետին համար. ձաղկումին  
ազնած է Խսահակ Արքեպիսկոպոս. — An  
Arm. Gospel, p. 3—4։

Թ. — Յակոբ Վարդապետ, Գրիչ, որդի  
Մկրտիչի և Խոնդիկի, 1449—55, ուսուցիչ  
Կրտակոս Արեղայի, որուն մասին սա տո-  
ղերն ալ կը կարդացուին. «Վայ ինձ,  
Մովսէս իրաւի խորտակեաց զտախտակոն  
քարելէն և ես անիրաւ խորտակեցի այսօր  
զտախտակոն փայտելէն ի վերայ աշակեր-  
տին իմոյ Կիրակոս նորընծայ Արեղայի։  
Վայ սոսկանուն Յակոբ Վարդապետիս, զի  
Տարմոքեցուցի զարդարն» (Թղ. 78)։

Օրինակած է վեց տարիներու ընթաց-  
քին, 1449—55, զանազան վայրերու մէջ,  
սկսելով Արգելանայ վանքէն, մէկ Մեկն.  
Արարածոց, Ծերենց Դրիգոր Վարդապետի,  
և զանազան քարոզներ, ևլն. — Զեռ. Ո.  
Յ. Թ. 1622։

Փ. — Ղազարոս Կրօնաւոր, Գրիչ,  
1464-ին, Մեծոփայ վանքի վանահայր Վար-  
դանի խնդրանքով, մագաղաթի վրայ օրի-  
նակած է, ընտիր բուրազով, Շարաինց  
մը, որ կը պարունակէ շարք մը պարակա-  
նոն շարականներ. — Մ. Արք. Մմբատեանց,  
Դեղարքունի, էջ 408—9։

ԺԱ. — Յովսէփ Աղթամարցի, մազա-  
ղաթ շնող, Դրիչ եւ Նկարիչ, որդի Տէր  
Աւագի. 1497-ին օրինակած է և չափաւոր  
գեղեցկութեամբ նկարազարդած Շարական  
մը. — Արարատ, 1919, էջ 5, ծանօթ.։

ԺԲ. — Եղիա Կրօնաւոր Արգելանցի,  
Դրիչ եւ Կազմող, 1541—62. — օրինակած է,

1. — Աւետարան, 1541-ին, տանուտէր  
Խաւջայ Խալիֆի խնդրանքով. — Թ. Աղ-  
բար, Բ., էջ 465։

2. — Աւետարան, վերստին կաղմած է  
1562-ին, զրուած է Աղթամար 1393-ին,  
ձեռամբ Զաքարիա Գրչի. — Յ. Զեռ.  
Վասով., էջ 230։

Ն. ԵՊՍ. ԾՈՎՈՒԱՆ

## ԵՐՈՒՍԱՂԷՄԻ

Ս. ՅԱԿՈԲԵԱՆՑ ԵԿԵՂԵՑԻԿԻՆ  
ՅԱԽՃԱՊԱԿԻԷ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

Գրեց G. ANTONIUS

Ս. Յակոբեանց հայոց եկեղեցին հպարտ  
կը զգայ ինքովինքը, շատ հետաքրքրական  
չարք մը՝ — տարաբաղդաբար անամբողջ՝  
յախճապակիէ նկարներ ունենալուն համար։  
Այս նկարները մեծաւ մասամբ կը դանուին  
եկեղեցին հարաւային մասին։ Ս. էջմի-  
ածնի մատրան մէջ, երկու ուղիղ շարօպի,  
դէմ յանդիման իրարու որոնցմէ մին հիւ-  
միսային և միւսու հարաւային որմիերը կը  
զարգարեն։ Քանի մը ուրիշներ ալ վանքի  
հեռաւար. մէկ մասին մէջ կը դանուին,  
վարդապետի մը խուցին պատին վրայ. 300  
կտոր յախճապակիներէն օրոնք մի. զարա-  
տաշին քառորդին ջերմեռանդ հայերու  
կողմէ բերուած են երուսաղէմ, հիմա 37  
կտոր միայն կը մնան։ Ս. Յարուեթեան ե-  
կեղեցին զարդարելու համար ուխտի նը-  
ւէրներ են ասոնք, ապսպրուած Քէօթան-  
իայէն ինչպէս որ արձանագրութիւնները  
ցոյց կուտան. բայց զանազան պատճառ-  
ներով իրենց նպատակին չեն ծառայած ու  
փճանալով կամ ցրուելով 37 կտոր միայն  
մնացած են։

Բոլորն ալ նոյն մեծութեամբ են, 7 ×  
7 ինչ, բայց շատերուն ծայրամասերը կլու-  
րատուած կամ մաշած են, երբեմն ալ պա-  
տին վրայ զետեղուելու տաեն ճեղքուած  
են. Պատկերները ներկայացուած են պայ-  
ծառ գոյներով, կանաչ, գեղին, կապոյտ, և  
երբեմն ալ կարմիր. յետագետնի մը վրայ  
որ միշտ ճերմակ է. Անոնք Հեն և Նոր  
կտակարաններէն տեսարաններ և երբեմն  
ալ սուրբերու նկարներ կը ներկայացնեն։

Արտագրուած են Քէօթահիայի մէջ մի.  
գարու սկիզբը; որ է ըսկէ ժամանակաշըր-  
ջան մը երբ միջնադարու անատօնեան և  
սիւրիական արուեստագիտական աւանդու-  
թիւնները շլջած են և կաւէ ամաններու  
գունաւորման գործը յետագիմութեան (de-  
cadency) մէջ է. Այսպէսով հասկնալի կ'ը-  
լայ այս պատկերներուն քիչ մը նախնա-  
կան ներկայացումն ու քիչ մըն ալ խակ-

զարդարանքը։ Բայց և այնպէս այս նկարները չեն գաղրիր գեղեցիկ ըլլալէ։ Թէև հեռանկարը (perspective) տարրական և խըմական գասաւորութիւնը (composition) մանական է, բայց անոնք մասնաւոր հմայք և թարմութիւնը մը ունին։ Քրիստոսի երուսաղէմ մուտքը ներկայացնող պատկերը թիրս ամենէն յատկանշականն է գրուազին իւրաքանչիւր մանրամասնութիւնը արտայատելու հարազատութեամբ։ Ուրիշնար մը որ կը ներկայացնէ Յովհաննու զիմասումը, Պարսկական ազդեցութեան հատքը կը կրէ։ Տակաւին Զինական արևստի ալ հեռաւոր արձագանդ մը նկատեի է։

Գէտք է ըսել որ Ժ. գարու սկիզբը իր այս յախճապակիները կ'արտադրուէին, անատօնեան կաւէ ամաններու շինութիւնը յիտաղիմութեան մէջ էր, հետեւաբար կարի է նեթագրել որ պարսկական ազդեցութեան ենթարկուած ըլլայ Յետաղիմութիւնը պէտք է սկսած ըլլայ Ժ. գարու վերջանորութեան, երբ Պարսկաստանի մէջ ուրիշ մանր արուեստներու քսվն ի վեր, յախճապակիէ պատկերներու շինութիւնը և կինդանութեան էր ժամանակի ընթացքին, կանխազոյն գարերու աւանդութիւնները մոցուեցան ու աւելի ցած բլանի մը վրայ արուեստ մը երեան եկաւ որ կ'աշխատէր առաւելաբար մանր տռարկաներու վրայ միզպէս, — պնակներ, գաւաթներ, յախճապակեայ պատկերներ և հաւեկթաձև զարդարանքներ։ Արուեստագէտները Հայ Քրիստոնեան էին որոնք կը շարունակէին իրենց նախորդներուն գործերը։ Բայց այս վերջիններու գործերուն մէջ կը պակսէր յատկապէս իրենց նախորդներուն ունեցած գոյնի զգայարանքն ու հանճարը։ Անոնք իրենց ձիրքերը նոր կարիքներու ի սպաս կը գործածէին։ Անոնք երկար ժամանակ աշխատած էին թուրքերու մզկիթներն ու տուները զարդարելու և գեղեցկացնելու համար։ Բայց երբ որ ճարտարապետութեան փառքի օրերը անցան, անոնք իրենց ուշդրութիւնը դարձաւցին իրենց կարիքներուն, իրենց եկեղեցիներուն և բնակարաններուն։ Քրիստոնէական յախճապակեայ շարդարուեստը որ իրեն մօթիք պիտի ունենար սուրբերու մարգկային կերպարանքներ, Փոքր Ասիոյ մէջ գոյութիւն չունէր

## ՆՕՐՔ ԵՒ ՆԻՇՔ

«Ազգարար» շաբաթաթերթին մէջ կեղծանունի մը ներքեւ երեցած ստավասում յօդուածին առիթով, «Միոն» իր արդար սրտմտութիւնն ու զայրոյթը յայտնած էր նախ զրպարտիչին, ապա «Ազգարար»ի խմբագրութեան դէմ։

Մեր պահնաջը որոշ էր «Ազգարար»էն, կամ մեզի յայտնել անունը սուտերու եւ զրպարտութեանց այդ նեղինակին եւ կամ, հակառակ պարագային, հաստատել թէ Պարթեւ Սեւումեանի ըսածները նիշդ էին, «Միոն»ի մէջ հրատարակուած կոչին եւ նպաստից հաշուեկշուին նկատմամբ։

Իբրեւ «ազգային շահներու նկատմամբ զովելի նախանձախնդրութիւն» ունեցող հրատարակութիւն, «Ազգարար»էն կը սպառէր որ հաւատարիմ ըլլար իր վերի արտայայտութեան, զոնէ ընդունելու համար թէ ինքը «ակամայ» զոհն ու միջոցը եղած էր Պարթեւ Սեւումեաններու նման զիմակներու ներքեւ ապաստանող զրաբաններու։ Սակայն «Ազգարար»ը միշտ «ազգային շահներու նկատմամբ զովելի նախանձախնդրութեամբ», «Մամութներու աշխարհէն» յօդուածով մը, որ բանի մը չէր նմաններ դժբախտարար, իր մեղսակցութեան մեղքը ծամեմելէ վերջ, մեղադրանքներ կը տեղայ մեր հասցէին, մեր ծանր արտայալութեանց ի հաշիւ, առանց մոռնալու սակայն իր գատապարտած բառերը գործածելու մեր դէմ, խիստ «գովելի նախանձախնդրութեամբ»։

Նախապէս, որպէսզի կարելի ըլլար ընդօրինակել։ Այսպէսով է որ հասկնալի կը դառնայ այս պատկերներու քիչ մը տհասաւշակն ու գծագրութիւնը, որոնք այս ըլջանին արտադրութեան մէկ լաւ նմոյը կը ներկայացնեն։

Անսեղի պիտի չըլլայ քանի մը խօսք ալ ըսել այս արուեստին յառաջ բերելիք փեղեցկութիւններուն մասին։ Մեր ժամանակներուն ալ Փոքր Ասիոյ զանազան ըլլայններուն մէջ ի յայտ եկած է արուեստ մը որ կը ձգտի որդեգրել Ժ. գարու աւանդութիւնները։

Թրգմ. ԶԱՀԻՆ Ա.Բ. Զինջիևսկի

Անտարակոյս թէ պիտի ընդունինք «Ազգարար»ի մեղադրանքները, եթէ անիկա իր մեղքը պարտիկելու եւ պատասխանաւոր ւութինէ խուսափելու տրատում ռազմավարութիւնն մը եղած ըլլար: Եթէ «Ազգարար»ը պուտ մը խղճմուանք ունենար, ազգային եւ եկեղեցական դարաւոր Հաստատութեան մը հասցէին եղած զրաբարտութիւններուն յօժարամիտ ապաստանարան չը հանդիսանար, եւ հայու վայել քաջութեամբ կ'ընդունէր թէ ինքը «անգիտակից» միջոցը եղած է աղաղակող սուսերու եւ զրաբանութեանց, երբ մանաւանդ «Արոն»ի խիստ արտայայտութեանց մէջ կը մատնանշուէին իրողութիւններ եւ հերքումներ, որոնք շատ աւելի արժէք պէտք էր ունենային, «ազգային շահերու նախանձախնդրութիւն» ունեցողներուն համար, ընկու նուազագոյն արդարութիւնը ազգային եւ եկեղեցական Հաստատութեան մը ի հաշիւ, որուն իշապես արժանաւոր պահակները նիմից տարիներէ ի վեր իրենց ուրինը, բրդինն ու արցունքը իրարու են խառներ, կարենալ պահելու եւ պահպանելու Մրցոց Յակոբեանց այս փառաւոր ժառանգութիւնը:

Սակայն «Ազգարար»ը զիտնալով չի փոխեր թէ ինչ կ'ընէ իր այս արարքով, յանուն «ազգային շահերու» հովանաւորելով եւ հիւրընկալելով դիմակներու ներքեւ վատօրէն պահուըտած Պարթեւ Սեւումեանները:

Պիտի խնդրէինք «Ազգարար»էն, եւ ասիկա առանց նեղնանքի, որ մեզի ըսէր թէ ի՞նչ բառերով պէտք էր որակել մէկը, որ սուտ կը խօսի, որ կը զրաբարէ եւ կամբաստանէ ազգային եւ եկեղեցական դարաւոր Հաստատութիւնն մը, եւ հանրութեան օգնութիւնը խնդրով իր սրտառուչ կոչին վերաբերմամբ փոխանակ իր օժանդակութիւնը բերելու, չարամիտ ամբաստանութիւններով եւ խեղաթիւրումներով կը ջանայ միտքերը պղտորել, եւ այս, ազգային շահերու նախանձախնդրութեամբ:

Հետեւաբար իրեն կը թողունք որ հաշուի նստի իր «ազգային խղճմուանքին» նետ, զրը կը յաւակնի թէ ունի, մեզի գոհացում տալու համար:

Սակայն մեր համեստ տեսակէտով, զարւելի, վաս եւ պարարոյ բառերը գոյութիւն ունին եւ կ'արժեւորուին մեր լիզ-

ուին մէջ, առանց նախատինք բերելու հայլեզուին, երբ կան այդ որակիչներուն համապատասխան արարքներ եւ երևոյթներ, հետեւաբար բառերու մեղքին մոտածելէ առաջ, ինչո՞ւ «Ազգարար» չուզեր անդրադառնալ Սեւումեաններու ապաբարոյ վատութեան, որ շատ աւելի է քան ինչ որ կրնայ ըսուիլ նոյն այդ բառերով:

«Ազգարար»ը պէտք է ցարդ սորված ըլլար թէ ապաբարոյ եւ գէշ բառեր գոյութիւն չունին, այլ ապաբարոյ եւ տղեղ արարքներ միայն, եւ կարելի չէ ազնուական եւ ընտիր բառերով սահմաննել անազին արարքներն ու տղեղ եղոյթները: Ատիկա ինքը միայն սովոր է ընել սուտն ու զրպարտութիւնը իրեւ նշմարտութիւններ ներկայացնելու հանրութեան, «ազգային շահերու գովելի նախանձախնդրութեամբ»:

Մեզի համար անկարելի է տղելին զեղցիկ եւ վատին ազնիւ ըսել, եւ «Արոն հաւատարիմ իր այս սկզբունքին, իրաւուն տուած էր ինքինքին որակելու արարքը Սեւումեաննին, եւ նմանները հովանաւորու ու բաջալիքով հրատարակութիւններուն, հայ լեզուի ընձեռած արժանավայիլ բառերով: Սովիստութեան եւ չքմեղանքի գրչախաղ չէ որ կը փորձնենք, այլ կ'ըսենք այն ինչ որ զիտնանք թէ արժան է եւ իրաւ:

«Ազգարար»ը գայթակղած ու նուատացած զգացած է ինքինքը մեր հաշույն, իւուր մեր ապաբարոյ արտայայտութեանց, զգացակից պիտի ըլլայինք իրեն, եթէ ինքը ընթացք տալ չուզեր գայթակղալից ու նըւատացուցիչ զրպարտութիւններու, Հաստատութեան մը մասին՝ որուն աւազանէն առած է իր անունը, եւ որուն նկատմամբ հայու եւ մարդու վայել յարգանքի զգացում մը պարտի ունենալ:

«Ազգարար»ը զգուանք կը զգայ կոյանոց եւ աղտոտ խողովակ որակումներէն, բարձրօրէն ազնուամիտ պիտի նկատէնք իր այս վրդովումը, եթէ սուտ ու գարզելի զրպարտութիւններ ընդունելու եւ հանրութեան ներկայացնելու տխուր վերակատարը չինքը: Պիտի հաւատայինք իր զգացումներուն եթէ մեր զայթակղալից արտայատութիւնները այպահնելէ վերջ, անդրադառնար իր արարքին, ամենադոյզն չափով ընդունելու թէ իրողութեանց հակառակ որտութիւններու խողովակ կը հանդիսանար

Պարթեւ Սեւումեանի գրպարտազրին առիթով: Սակայն «Ազդարար»ը ընդհակատակն անխառն գորունակութեամբ իր արարքը կը նկատէ «ազգային շահներու նկատմամբ գովիթի նախանձախնդրութիւն»: Կը վստահնենք զինքը որ իր գործածած այս անփոք ու խարդախուած կշիռքին մէջ, միունքունի գործածութեան դրած բառերը ծանր կղուելէ աւելի, շատ քիչ կուզային կարենալ պահելու անբարոյութեան այն հաւասարակշռութիւնը, զոր այնքան վատօքն կը փորձէր խախտել Պարթեւ Սեւումեանը եւ որու մէտին վրայ քաղցրօքէն կը հանգէլին բերկրանքէն թրթռացող մատները «Ազդարար»ին:

Աւելին չենք ուզեր ըսել, երբ քաջ գիտներ թէ «Ազդարար»ներն ու իրենց պաշտպանեալ Սեւումեանները նշանախէց մ'անգամ չեն շեղիր իրենց ընթացքէն, ընդհակառակն, դաւադրեալ հեշտանքն ունին իրենց ըրածին.

Սակայն գանք բուն հարցին, դիւր հասկացողութիւններու եւ արտայայտութեանց նշանակէտ ծառայող առարկային, Արքոց Յակոբեանց ազգապարծան այս Հաստութեան :

Չենք ուզեր այս առիթով անգամ մը ևս կրկնել այն դերն ու դիրքը, զոր ունեցած է այս Սթոռը անցեալի մէջ, եւ զոր ունի ան այսօր, ոչ միայն միջազգային քիստոնէութեան այս ոստանին մէջ, այլ մանաւանդ մեր եկեղեցական ու ազգային կիանքին համար, իբրեւ մեծ ուխտավայր, նուիրապեսական կայք, ազգային սեփականութեանց եւ հարստութեանց գանձարան, եւ իր դերն ու դիրքը արժեցնող Պատրիարքութիւն եւ իշխանութիւն, աշխարհի ամենէն հզօր եւ յառաջադէմ ազգերու եւ եկեղեցիներու կարգին:

Լուսաւորչի եւ Տրդատայ, Վկայասէրի եւ Պահլաւունեաց, Բազրատունեաց եւ Ռուբրինեանց շինութիւններով, աւանդութիւններով եւ յիշատակներով սկզբնաւորուած եւ պայծառացած, Պարոնտէրներու, Շղթայակիրներու եւ իրենց արժանաւոր լազորներու բարի զանքերովն արդիւնաւորուած ազգային ու կրօնական այս հրաշալի Տունը, իրական վառք մը եւ մեր ժողովուրդին պատիւ բերող Հաստատու-

թիւն մըն է, որուն հաւասարը դժբախտաբար այսօր չունինք, եւ ան կը մնայ միակը մեր ազգային եւ կրօնական ժառանգութենէն:

Ամէն հայ ուխտաւոր որ իր ցեղին յատուկ տրտում նայուածքով ու զլիսիկոր, մուտք կը զորձէ հայ երուաղէմէն ներս, յանկարծ կը զգայ մին այն կազզուրիչ բերկրանքներէն, զոր կ'ունենայ անապահին նամբորդը ովասիսի հանդիպելուն: Որովհետև կը տեսնէ ու կը համոզուի թէ իր ազգն եւ անոր հոգեւոր իշխանութիւնը սրբազն այս քաղաքին մէջ, ունին ուշագրաւ եւ բախտաւոր կացութիւն մը, որ նախանձը կրնայ շարժել այլապէս բախտաւորուած, բայց այս գետնին վրայ անմասն ժողովուրդիներու: Միոնի բարձունքին վրայ, Սուրբ Տեղեաց իրաւունքներով եւ կրօնական իշխանութեամբ իրաւասու Ս. Յակոբեանց այս պատիկ պետութիւնը կը մնայ իբրեւ նոր լուսաւորչի կանթեղ մը, հայուն հոգեկան աշխարհին վերեւ, մշտավառ ու պայծառ, որ ամէն հայու միայն անխառն հպարտութիւն կրնայ առթել եւ ոչ ուրիշ բան:

Ի տես այս իրականութեան եւ փառքին, մեղի համար իրապէս ցարդ անհասկնալի մնացած է թէ ինչպէս կրնան գտնուիլ մարդեր, նայ՝ մարդեր, որոնք փոխանակ հրճուելու, պարծենալու, եւ իրենց հայու կարելին ընելու որ դարերու փոթորինմերէն եւ բանդումներէն անվթար մնացած այս ժառանգութիւնը կարենայ շարունակել իր կեանքը, աղէտի մը հետեւանքով ստեղծուած ծանր այս կացութեան մէջէն, կը քարկոծեն զայն, արգելք հանդիսանալով բոլոր անոնց՝ որոնք իրենց հայութիւնալով անոնց որոնք իրենց հայու պարտքը կատարելու կը յօժարին նըւիրական այս Հաստատութեան նկատմամբ:

Եւ այս բոլորը ինչո՞ւ համար, որովհետեւ ազգային այս ժառանգութեան եւ դարաւոր իրաւունքներուն եւ սրբութեանց պահակ կեցած ափ մը Միաբաններ, ժողովուրդին անունով Ս. Սթոռ եկած գումարները կ'իւրացնեն եւ իրենց պէտքերուն կը ծախսեն, աւելին վանքին եկամուտները կը բանին, իրենք սակայն սուս կութրով դրամ կորզել կը փորձն հայ ժողովուրդին: Դրամ կորզել կը փորձն հայ ժողովուրդին: Տակաւին, եկած գումարները անբարեխրդանքէն կը մխսուին, իսկ հսկայ եւ բազմեանքն կը մխսուին:

թես հաստատութիւնը եւ անոր հովանիկն ապաստանած ժողովուրդը օդով եւ հրաշքով կ'ապրին :

Չարաննագ մտայնութեանց ինչ գարշաբանութիւններ, որոնք մութին մէջ պահութառող իրենց նննազութիւնն ու սադրանքը օրուան լոյսին այս կերպով կ'ուզեն քերել։ Մարդկը որոնք իրենց իրական նողին կորսպնդնելէն վերջ, «Ազգարարօնի եւ աՅուապերօնի էջերուն վրայ, անզամ մը եւս կը կորսնցնեն զայն, յանուն «ազգային նախանձախնդրութեան եւ շահերու» ազգային իրական արժէքներն ու անոնց նշամարիտ պահակները նշաւակելով։ Տեղին է կրկնելու ծանօթ խօսքը, ով արդարութիւն, որպիսի անարդարութիւններ կը գործուին քու անունովդ։

Ամէն բանէ առաջ, արդար եղէք եւ գորգուրոտ, ոչ թէ երուաղէմի Ս. Յակոբեանց Միաբանութեան նկատմամբ, որոնք եկեղեցին ու ազգին խոնարհ ծառաներ են միայն, եւ եթէ չեն կրնար ընկալ ամէն ինչ, կ'ընեն սակայն իրենց կարելին, պահելու եւ պահպանելու համար ազգապարծան այս ժառանգութիւնը, այլ եղէք արդար այս փառաւոր Հաստատութեան նկատմամբ, որ ծերն է, անոր այսօրուան տագնապի մատնուած պահապաններուն եւ ծառաներուն ըլլալու փոխարէն։

Մենք նուաստ զինուորներն ենք միայն մեր ժողովուրդի դարաւոր իրաւունքներուն եւ պահապանը անոր սրբութեանց։ Եթէ յանախ զայրոյթով մնք կրնար արժեւորել ամէն անկիւնէ, ամէն շահէ եւ յետին հաշիւէ բխող ազմուկները, համաձայն իրենց ընման շարժառիթներուն, ատիկա կ'ընենք նոյնիսկ ի շահ այս ազգին Տանը։ Յանուն ազգին եղած այս նախանձախնդրութիւնը չի նշանակներ ազգին իրաւունքը Միաբանութեան մը մինաշնորհը նկատել, ինչպէս կը մտածեն ոմանք դժբախտօրէն։ Հետեւարար ինքնազով եղած մնք ըլլար, եթէ ըսենք թէ «Ազգարար»ն ու «Յուարեր»ը, յանուն նոյնիսկ մեր ժողովուրդին, շնորհակալութեան պարտք մը ունին բոլոր անոնց՝ այսինքն իրենց չհաւենած երուսալէմի Ս. Յակոբեանց ափ մը Միաբաններուն, որոնք իրենց արիւնն ու բրտինքը իրարութեարած կ'ընեն իրենց կարելին, ահաւոր աշէտի ընդմէշէն պահելու եւ պահպանելու

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՈՒԷՆ

Հ Ե Ռ Ա Գ Ի Բ Ն Ե Ր

Հետեւեալ հեռագիրը՝ ուղղուած Դեր, Տեղապահ Ա. Նոր, կը գուժէք վախճանուամբ, Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետին, Տ. Տ. Դարերէին Ա. Հորինաղարդ Կաթողիկոսին։

Պետքը, 21 Յունիս 1952

Գեր. Տ. Խոիք Արքեպո. Տէրէւեան  
Տեղապահ Հայոց Պատրիարքութեան  
Երևանէմ

Խորունի եւ ամենիքար վիւսով կը նաղորդենք Տ.  
Տ. Գարեգին Ա. Կարողիկոսին վախճանուամբ։

ԽԱԴ ԱՐՔԵՊԻԿՈՂՈՍ

Նոյն օրն իսկ, ի զիմաց Ս. Յակոբեանց Միաբանութեան և Յորդանանի Հայ ժողովրդեան, Դեր, Տեղապահ Ա. Հայրը զեկած է հետեւեալ Հետապիքիւրը։

Երևանէմ, 21 Յունիս 1952

Գեր. Տ. Խաղ Արքեպո. Աշապահնեան  
Անրիկիս

Ամենախորունի կակիծով սացանք Նորին Մերուին Գարողիկոսի անդամանելի կորսեան թագուն Ս. Յակոբեանց Միաբանութեան եւ մեր համայնքին կը ներկայացնենք մեր անկելծ ցաւակցութիւնները։ Պիտի շանանք անմիջապէս զայ, անձամբ մասնակցելու համար յօւղարկաւորեան։

ԵԼԻՇ ԱՐՔԵՊԻԿՈՂՈՍ ՏԷՐՏէՐԵԱՆ  
Տեղապահ Ս. Արուոյ

ազգին այս իրաւունքը։ Մեզի դէմ ըլլալու փոխարէն, մեզի հետ զանացէք ըլլալ, ագային շահերու միծարարքառ մունետիկներ, այդ կերպով միայն կատարած կ'ըլլար ծեր ազգային պարտքը։

ԽՄԲ,

http://www.humanities.ufl.edu/semiotics/

• Կիր. 11 Մայիս. — Կարմիր կիւրեակէ. Ա-  
բաստարազը Ա. Յարութեան Տաճարի Բ. Գողգո-  
թիվ կիւրեամատրան մէջ մատոց Հոգ. Տ. Զա-  
ռական Զին ինչեան:

• Կիբ. 18 Մայիս. — Տօն Երեման Ս. Խաչի  
331), հաղիսաւոր Ս. Պատարագը մատուցուե  
աւ ի Ս. Յակով՝ Պատարագեց Հոգ. Տ. Կիւրե  
լիքայ Պարիկեան:

• Կիր. 25. Ուժիս. — 1.9. or Ցինաց. — Ա  
պատրազը մասուցուեցաւ Ս. Ցարութեան Տա-  
րի Բ. Գոլշահայի մեր վերնամատրան Աշ-  
տաբազեց Հոգ. Տ. Վարուժան Արեղայ Գա-  
ռանին:

• 72. 28 Մայիս. — Յ. մ. ժամը 2ին. Միա  
շաբաթինը՝ գլխաւորութեամբ Գեր. Տ. Սորէկ  
պա. Քէմաննանի բարձրացաւ Համբարձմա  
քիան աւանդական ուխտառեղին. Սրբատեղու  
թայիստարուեցաւ երեկոյեան ժամերգութիւն  
ու յաջորդ օրուան մեծանոնդէս նախատօնակը  
թիփնադիմին կատարուեցան նաև «Եկեացէ» ի  
ւեհումքի արարողութիւնները, որոնց յաջորդէ  
առառեան ժամերգութիւնը. Միաբանութիւն  
ու ժողովուրդ օրտի գոհունակութեամբ վերա  
պարան մայրավանք ու գիշերին.

Ցածը միջօրէին ալ Ս. Յակոբեանց Մայր Տաս  
արին մէջ կատարուեցաւ, ժամերգութենէն ա-  
ռաջ «Անդաստան», Գեր. Տ. Առուրէն Եպո.ի հան  
Դիսպատշութեամբ:

Հիմքնեաց լերան Համբարձման ուրբավայրը  
համաներւ հսկողութեան ներքե կը գտնուի  
այժմ։ Սրբատեղիին սեփականատէրերը երեք ի-  
րաւակից պատրիարքութիւններն են, որոնց  
տանին նախընթաց օրն ու յաջորդ օրը, իրենց  
վաճաները կը լարեն շուրջանակի սրբատեղուոյ-  
մէ։ Սրբատեղիին ամենէն աչքի զարնող և զե-  
ղակի վրան ունեցողը հայերն են, իրաւակից  
պատրիարքութեանց վրաններուն քովի ի վեր  
հետակ ազգերն այ, Դատիններ և Ասորիններ ի-

բենց կարգին ունին իբենց վրանները, աւելի փոքր, որոնց ներքիւ տօնին հանդիսաւոր պաշտամունքը կը կատարեն, հարդաւ խնկարկելով Տիրոջ Համբարձման և ռաքի հետքերը կրող ժայ, աին չուրջ՝ Հայեր և Թօնինք տարին երկու անգամ պաշտամունք կատարելու իրաւունք ունին:

● Եր. 31 Մայիս. — Երեկոյեան ժամերգութիւնն ու Յ. Եղաղիազարդի և ախատօնակը կատարուեցաւ Յ. Հրեշտակապետաց Եկեղեցւոյն մէջ, Հանդիսապետութեամբ Գեր. Տ. Սուրբն Եպոքի մէջ:

• Կիբ. 1 Յաւենիս. — Տ. Մաղկագարդ. Հանդիսաւոր Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ։ Պատարագեց Գիբը. Տ. Առւրենիս Եպիս. Քէմ'ամեան։ պատարագի ընթացքին եկեղեցին ամբողջովին լիցնող ժողովուրդի ներկայութեան Գիբը. Արքազանը կատարեց քահանայական ձեռնազրութիւնը, Բարեկնօրհ Տիրը. Ցովսէփ Արկ. Նազարեանի, որ կոչուեցաւ Տ. Քէորգ Արեղայ. Ներկաները ամբողջ, խոր լոռութեամբ և զգացուած այս տպաւորիչ արարողութենին երդիքը ածութեամբ կը հետեւին՝ Ալղջունու ժամանակ Գիբը. Արքազանին սպասարիկու սարկաւագը Աղջոյն կը բերէի նըրաօծ քահանայէն։

իսկ իրիկնազեմին «Եկեղէջէ»ի և «Հակման»  
առաջարկը թիւններ, տրտմաշուք և խորհրդաւոր:

• Կիր. 8 Յունիս. — Հագեցական հանդիսաւոր Ս. Պատարազը մասուցուեցաւ ॥. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ՝ Խորաց դասը, զեկավարութեամբ Գեր. Տ. Առողջէն Ալքիմիս. ի կ'երգէ Եկմալեանի Քառածայն պատարազը, Պատարարագեց և քառակեց Գեր. Տ. Նորայր Խոս. Պատարազը կ'առաջանաւ.

կարուի կերջ՝ Մայր Տաճարին մէջ կատար-  
ուեցաւ և Անգամստան։ Հանդիսապետութեամբ  
դեր, Տնօրայր Արքազանի, որուն յաջորդեց ե-  
ռեհոյեան, ժամերգութիւն։

• Կիր. 15 Յառնիս. — Ա. Եղիայի մարզակելի  
Ա. Պատարագը՝ Ա. Յարութեան Տաճարի մեր Բ.  
Գողգոթայի վերևամաստքն մէջ մատոյց՝ Հոգ. Տ.

— 3. д. В. Заречиинская Екатерина  
дѣлъ каштанаючи въ гостиницѣ  
гостиницѣ въ гостиницѣ въ гостиницѣ  
гостиницѣ въ гостиницѣ въ гостиницѣ

• β. 16 Βατούμια. — Ο. Κατανωπός Σαρκοφίγι-  
κών. απελευθερών. διαδέρματά της ήταν ζωστική-  
γωνή ή Ο. Σαρκοφάγα κτισμένη. ήταν Ο. Φωτισμός η Ο.  
Σαρκοφίγικων γεωμετρική μέχρι. όπου διατοπή Σαρ-  
γ. Σαρκοφάγην ψηφ. Αρραβωνικών. θετική Ο. Φω-

տարագի: Միաբանութիւնը հիմքափրուեցաւ Ա. Հրեշտակապետաց վանուց Նորընտիր Տեսչի՝ Հոգ. Տ. Վարուժան Արդ. Դատարանեանի մօտ:

• 8 Ուր, 20 Յունիս, — Ա. Գրիգոր Լուսաւորչի նախատօնակը հանդիսաւորացէս պաշտուեցաւ Ա. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, հանդիսապետութեամբ Գեր, Տ. Նորայր Եպս. Պօղարքանի:

• Եր. 21 Ցուշիս, — Ա. Հօն մեռյ Կրկորի  
Լուսաւոյին (Եղի ի վիրապէն). Ա. Պատարազը մա-  
տոյց Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Ասլանեան, Ա. Յա-  
կոբեանց Մայր Տաճարի Ա. Ոտեփանոս մատրան,  
Ա. Քրիստո Խուսաւորչի սեղանին ժրայ:

— իսկ երեխյան, հանդիսաւորապէս տօն-  
ուեցաւ կաթուզղիկէ նեկեղեւոյ Սրբոյ Խջմիածնի  
նախատօնակը, Նախագահութեամբ Գիքը. Տ Առ-  
բեն եպս. Քիմհաճեանի: Նախատօնակէն վերջ  
երգուեցաւ «Ճէր ողորմեա», ծնկալոք և երկիւ-  
ղալից. ամբողջ ժողովուրդը միաբերան կը հե-  
տեւ երգեցալութեան:

9 11 680 610.4 0.5

• № 26. 26 Մայիս. — Կ. վ. ժամը 5 ին, Գեղ. Տեղապահ Ս. Հայրը, Ընկերակցութեամբ Հադ. Տ. Հայիկասեր Վարդ. Պայտամանի, օդային գծով մեկ-նեցաւ Պէլութե և վերադարձաւ Եր. 31 Մայիս  
յետուի օրէին:

\* ხ. 5 ვაინას. — ზერ. სტელაպან გ. ჯაფ-  
რე, გუნდერაბეგი მთხვემე ზერ. 8. უსორქი სულ-  
ტემანება ასახ, გაფ. 8. ჯაფრი ყ. ღ. სულანება ასახ  
ს. შემარ კარაფან გუნდება ასახ, უსორქა ფასო-  
რებით ასახა გუნდი. გუნდება ასახ თავისი გა-  
და მართავთ თავისი გუნდი. გუნდება ასახ თავისი გა-  
და მართავთ თავისი გუნდი. გუნდება ასახ თავისი გა-  
და მართავთ თავისი გუნდი. გუნდება ასახ თავისი გა-

\* Կիր. 8 Յունիս, — կ. ա. Ժամը 9ին, Հոգ. Տ. Յակոբ Պրդ, Վարդանեան Նոր Երևանակեմ անցաւ, Ա. Պատարագ մատուցանելու մեր մատրան մէջ և վերադարձաւ թ., 10 Յունիս,

— Գեր. Տ. Սուրբէն եպս. Քէմհանեան, ընկերակցութեամբ Հոգ. Տ. Ալեքսանդր Արզ. Զշշանի, Ներկայ Պանուսեցաւ Մարտոնիթ համայնքի կողմէ տրուած հանդէսի մը, Լատինաց վանքի սրահին մէջ.

• թէ. 16 Յունիս. — Առաւօտորն, Քեր, Տեղապահ Ս. Հայրը, Ընկերակցութեամբ Տնօքէն Ժայռի անդամներուն, բացումը կատարեց գառա. վարժարանի և Ընծայարանի ամազելքի քննութեանց:

● Եր. 21 Յունիս. — Կ. վ. ժամը 3-30-ին  
Գեր. Տեղապահ Ա. Հայրը օդային ճամբարով մնկեց  
աւ Պէյրութ, մասնակից ելու Ն. Վ. Տ. Տ. Դարեցին  
Ա. կաթոլիկոսի օձման և թաղման կարգեց:

Ф 0.2 0.6 0.3 0.4 0.6 2 б 0.6 0.3 0.0 1.0 0.5

0. 0.0.0.151 1996

31 Մայիս, Բ. Ծաղկազարդի նախատուօնակին,  
Ս. Հրեշտակապետաց եկեղեցին մէջ, Դեր, Տ.  
Սուրբն Եպո. Քէմհաճեանի հանդիսապետութեամբ  
եւ խուռներամ ժողովուրդի ներկայութեան,  
տեղի ունեցաւ թար. Յովկէփ Սրկ. Նազարեանի,  
քահանայական կոչման արարողութիւնը. խար-  
տաւիլակութեամբ ժառ. վարժ. ի առժմ. Տեսուչ  
Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահամեանի.

Յիշեալը ծնած է Լիլահան (Պարսկաստան) 1925ին, աւարտած է տեղային Ազգ. վարժարանը 1947ի սկիզբը եկած է Երուսաղէմ և ծառայած է Ցնօրինական Սրբավայրերու մէջ՝ Ա. Աթոռութողանուէր իր ծառայութեանը համար ամեն քէն սիրուած, լուրջ և իր Կոչումին գիտակից կը կանչուի ծառայութեանը Հայաստանեայց Առաք. Ա. Էկեռեսոսին:

Յաջորդ օրը, Դեր. Տ., Սուրէն Եպս., Ս, Պատրիարքական թագավորութեան կատարեց ձեռնադրութեան կարգը, անուանականի լով Բարչ, Սարկաւագը Տ. Դէկորդ Կուսակրօն բահանաւ:

Գրաւիչ ու խորհրդաւոր էր պահը երբ ձեռնազերեալը, Արքազան թեմէն իր ուխտը կ'ընէց ձեռամբարձ:

իսկ երեկոյեան տեղի ունեցաւ վեղարի տըւ.  
չութիւնը, ձեռամբ Գեր. Տ. Առուէն նպաս. Քէմ.  
հաճեանի, որ իրքե հոգեօր հայրը ձեռնազրեա-  
լին, խօսեցաւ խրատական քարոզ մը, շեշտելով  
պէտքը նոր և կարող ուժեթրու, որոնց այնքան  
պէտքը ունի Հայաստանեայց Եկեղեցին այս օ-  
րերուն,

Սինը այս առթիւ իր չնորհաւորութիւններուն  
հետ կը մաղթէ որ Տէրը չնորհազարդէ զինքը և  
ընչ «մշակ առանց ամօթաց»:





**ՍԻՐՆ** մամուլին յանձնուած էր արդէն, երբ  
Անթիվիստէն հեռագիր մը կը գումաժէր երախտա-  
ռատ Ն. Ա. Օծութիւն Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ կաթո-  
ղիկոսին վախճանումը:

Կիրակի 22 Յունիս 1952-ին, Ա.Ա.Ժոռոյս Գե-  
րազատիւ Տեղապահ Արքազոն Հօր կարգադրու-  
թեամբ բոլոր Տեօրինական Արքավոյցերու ինչպէս  
նաև Ա. Յակոբեանց Մայր Տաճարին մշշ կատար-  
ուեցաւ մասնաւոր հոգեհանգստեան պաշտօն:

**ՍԻՐՆ** յանուն Ա. Յակոբեանց Միաբանու-  
թեան և Յորդանանի մերազն ժողովրդեան կ'ող-  
բայ կարուստը Վիլիկիոյ Հայրապետին, մեծ մտա-  
ւորականին, ու կը հայցէ Ա. Հոգիի միսիթարու-  
թիւնը սգաւոր Աթոռին ինչպէս նաև ժողո-  
վրդեան:

Յաջորդ թիւով պիտի անդրադառնանք սյս  
մեծ եկեղեցականի և քաջ հովուապետի կեան-  
քին, գործունեութեան և գնահատանքի սահ-  
մաններէ վեր՝ Անոր մտաւորականի արժանիք-  
ներուն:

## ԾՆՈԳՏԱԿԱՆ ԽՈՒԹԻ

Ա. Թարգմանչաց Վարժարանի տեսչութիւնը իր խորունկ ընորհակալութիւնները կը յայտնէ Երուսաղէմաբնակ և Ամբանաքնակ բոլոր այն բարեկ և կրթանուեր ազգայիններուն որոնք վարժարանի տարեկան պազարի առքի եղած նույրատութեանց մասնակցեցան զանազան նույրներով, ու տեսեղենով եւ կամ դրամական վճարումներով:

Մենք խորապէս զնանատելով իրենց ազնի վերաբերմունքը կը մարդենք որ Ասուած հաւիրապատիկ նատուցանէ:

Նորհակալութեամբ եւ սիրով

2 Յունիս 1952,  
Ս. Յակոբ, Երուսաղէմ:

ՏԵՍՈՒՉ Ա. Թ.Ա.ՐԳ.ՄԱ.ՆՉԱ.Ց Վ.Ա.ՐԺ.Ա.ՐԱ.ՆԻ  
Ս. Ա.Թ.ՈՌ.ՈՑ

## ՆՈՐ ԳԻՐԻ ՄՐՑԱՆԱԿԸ (ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆԻ ՑԻՇԱՏԱԿԻՆ)

Հաճոյքով կը յայտնենք թէ երեք տարի առաջ մեր ըրած կոչին իբրև արդիւնք կրցած նոք ապահովել մէկ քանի հարիւր տոլարի գումար մը, որուն մէկ մասը յատկացուցած ենք արդէն՝ լուսահոգի քանաստեղծ Վահան Թէքէեանի նամակներն ու Զաւէն Միւրմէլիանի քերթուածները պարունակող միացեալ հատորին, որ լոյս տեսաւ 1950-ի վերջերը:

Ս.յս հատորին հասոյթը եւ նախապէս ստացուած նույրներու համագումարին մնացորդը — որ կը հասնի համեստ գումարի մը — մեր ծրագիրին համաձայն՝ պատրաստ ենք յատկացնելու Դրական Մրցանակի մը՝ որ պիտի ըլլայ մեր ծախքով իսկ հրատարակութիւնը զուտ Գ.Ի.Ա.Ա. արժէքաւոր հատորի մը — քանաստեղծութիւնն, թատրոնական պարագային՝ վէպ կամ պատմուածքներ՝ նիւթը ըլլալու է ժամանակակից — ներշնչուած Սփիւռքի հայ կեանքէն, հիւսուած մարդկային հարազատ շունչով եւ գրուած լեզուական իրաւ շնորհքով:

Կը հրաւիրենք Հայ Սփիւռքի մեր զբողները որ մասնակցին գրական այս մրցումն, մինչեւ Յունուար 1, 1953, մեզի հասցնելով իրենց գործերուն ծեռագիրները: Ձեռագիրներուն ծաւալը՝ տպագրական մօտաւոր հաշիւով՝ քանաստեղծական եւ թատրական նիւթերու պարագային՝ ըլլալու է 50-էն 100 էջ միայն, եւ վէպի կամ պատմուածքներու պարագային՝ 100-էն 150 էջ միայն:

Ձեռագիրները պիտի դատուին երեք հոգինոց կազմի մը կողմէն:

Մրցանակի արժանացած ծեռագիրը պիտի հրատարակուի 1953-ին, 500 օրինակով, գեղատիպ, որուն 250-ը պիտի տրուի հեղինակին. 100-ը պիտի բաշխուի մատենադարաններու, թերթերու եւ գրողներու. իսկ մասցեալը պիտի դրուի նոր Գիրի տրամադրութեան տակ:

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ ՆՈՐ ԳԻՐԻ  
Հասցէ՝ P. NOORIGIAN. P. O. Box 1,  
West New York, N. J.

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.  
Editor - Father Hagop Vartanian. Armenian Convent, Jerusalem.  
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

## ՐԱՄԻՆ ՏԱԿ ԵՇ

Բանակ - Հայկաբան - Պատմաբան՝ հանգուցեալ

ԿԱՐԱՊԵՏ ԳՈՐԻԿԵԱՆԻ

## **ԲԱՐՁԻՐՔ ՍԵՐԱՍՏԱՅԱՅ ԳԱՒԱՐԱԼԵԶՈՒԻ**

Երկասիրութիւնը, պատկեալ իզմիշեանց Դրական Մշցանակա

Ա. — Զայնաբանութիւն եւ Զայնաբանութիւն Սերաստանայ բարբառի.  
 Բ. — Բառզիրք Սերաստանայ Գաւառալիզուի. Գ. — Ժողովրդական առաօն,  
 հանելուիներ, վիճակ, բաղդասելուններ, ուժասելուններ, բառախաղեր,  
 աղօթներ, մանիներ, տաղեր, պարերգներ, օրերգներ, անէքոններ, առակի-  
 ներ, հէլիարներ, տեղական անուններ, ցանկ՝ յատուի անուններու եւ Սե-  
 րաստանայ մականուններու եւայն, եւայն:

### **Յ. ՕՇՈԿԱՆԻ**

## **ՀԱՄԱՊԱՏԿԵՐ ԱՐԵՒՄՏԱՅԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ**

Գ. ՀԱՏՈՐ

“ԻՐԱՎԱԾՏՆԵՐԸ,,

(Մուտք, Արփիար Արփիարեան, Լեռն Բաւալեան, Գրիգոր Զօնրապ,  
 Հրանդ, Տիգրան Կամսարական, Սիպիլ, Հրան Աստուր,  
 Արշակ Զապանեան):

«ԱՄԱՆ»ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԵԿ ԿԻՒՊԵՆԿԵՍՆ ՄԱՏԵՆՈԳՈՐՈՆԸ  
ՇՆՈՐՀԱԿՈԼՈՒԹԵԱՄԲ ԱՏՈՅԱԾ ԵՆ ՀԵՏԵԿԵՍԼ  
ՀՐՈՍՈՐՈԿՈՒԹԻՒՆԵՐԸ

THE CASE OF THE CHOLAKIAN FAMILY — Rev. Charles A. Vertanes. New York.  
19 p. (10 copies).

A MEMORANDUM ON THE ARMENIAN QUESTION — Presented to the Council  
of Foreign Ministers, March 7, 1947. New York. 22 pages. (3 copies).

AN APPEAL TO THE UNITED NATIONS, Lake Success. New York, July 1<sup>st</sup> 1947  
11 pages (3 copies).

ARMENIAN FOLK TALES — I. Khatchatrian. Translated into English by N. W.  
Orloff. Philadelphia, Colonial House, 1946. 141 pages.

ARMENIA REBORN — Charles A. Vertanes. New York, 1947. 216 p. (2 copies).  
ՕՏԱՐԻ ՄԵՐԸ — Ա. ԿԵՎԵՆԵԿԻՆ (Նուիրատու): Նիկոսիա, 1949, էջ 24: (2 օրինակ):  
ՅՈՒՆԵՐ ԱՆԹԻԱՄԱՍԻՆ — Թովմաս Ա. Քեյ. Շիկահեր (Նուիրատու): Խոթանպու, 1950, էջ 226:

ՕՅԵԱՆԻ ՆԱԽԱԿՆԵՐԸ — Ա. Շրջան: Երուանդ Օտեան, Ընդօրինակից Ա. Տէր Մինասեան (Նուիրատու): Խոթանպու, 1946, էջ 176:

ԴԻՐ ԵՒ ԵՐԳԻԾԱՆՔ — Ա. Տէր Մինասեան (Նուիրատու): Խոթանպու, 1950, էջ 175:  
ԿԵԱՆՔԻ ԴՐՈՒՅԱԿՆԵՐ — Ա. Տէր Մինասեան (Նուիրատ.): Խոթանպու, 1948, էջ 174:  
ԱՄԿԻ ՍԱՓՈՐ — Քերթուածներ: Վարդան Դէորգեան (Նուիրատու): Պ. Ալբէս, 1949, էջ 206:

ՏՈՎՈՒՆ ԵՐԳԸ — Քերթուածներ: Վարդան Դէորգեան (Նուիրատու): Պ. Ալբէս, 1947, էջ 189:

ՀԱՅԻԵԱԼ 13 ԳԻՐԵԿՐԸ ԱՄԱԳԱՆՔ Հ. Բ. Ա. Մ. ի Կեղրոնական Վարչութենէն, Նիւ Եռք: ՈՒՂԵՑՈՅՑ ԿՏԱԿԻ ԵՒ ՆՈՒՐԻԱՏՈՒՈՒԹԵԱՆ — Նիւ Եռք, 1947, էջ 51:

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՔ ԵՒ ԿՏԱԿԻՔ — Փարիզ, 1925, էջ 29:

ԱՆԶԵՑՆՄԵԼՈՒԹԻՒՆ ԵՒ ԹՐԱԾՈ — Փարիզ, 1928, էջ 32:

ՈՒՂԵՑՈՅՑ ՀԱՅ ՈՒՍՈՒՑՑԻՆ — Գ. Կ. Կիրակոսեան: Փարիզ, 1939, էջ 64:

ՈՒՂԵՑՈՅՑ ՀԱՅ ԵՐԻՏԱՍՍՐԴԻՆ — Ա. Ն. Նազար: Փարիզ, 1933, էջ 47:

ՊԱՅՔԱՐ ԹՈԹՈՒՑԻՆ ԳԼՄ — Մկրտիչ Ա. Տէր Կարապետեան: Փարիզ, 1939, էջ 55:

ԿԵՆՅԱԴԱԳԻՏՈՒԹԻՒՆ, ՀԱՆՐԱՑԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆ ԵՒ ՔԱՂԱՔԱՑՈՒԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ — Հր. Ն. Թորոսեան: Փարիզ, 1939, էջ 62:

ԱՆՔՐՈՍԻԻ — Ա. Թէրզիպաշեան: Փարիզ, 1942, էջ 415:

ՆՈՒՊԱՐ — Ա. Թէրզիպաշեան: Փարիզ, 1939, էջ 33:

ՀՐԱՇՈՒՐՄ ՄԵՈՒԹԻՒՆ — Հրանդ Հրահան: Բլումիլ, 1936, էջ 80:

THE LAND OF KHURRI In The Armenian Language & Literature — By Arshak Safrastian, Holborn, W. C. 1, London. 16 pages.

BIBLIOGRAPHIE DE L'ARMENIE — A. Salmaslian. Paris, 1946. 195 pages.

COMMON SENSE IN HYGIENIC LIVING — Garo M. Bulbul, M. D. Elmwood (Connecticut), 1948. 130 pages.

ՊԱԿԵՏԻՆԵԼ ԱՐՄԱԿԵԴՈՆ ԿԱՄ ԱՄԷՆԱՎԵՐՁԻՆ ՊԱՏԵՐԱԳՄ (Ա. Գրոց Լոյսին տակ): Յ. Փիթէվէլեան (Նուիրատու): Նիկոսիա, 1950, էջ 8:

ՓՈՒՔԻ ՃՈՆԱՊՈՐՀԻՆ — Երգիծական Վէպ: Տօքթ. Միրաք Այզակեանց: Դահիրէ,

1951, էջ 36: (2 օրինակ):

ԴԻՐ ԵՒ ԵՐԴԻԾԱՆՔ — Բ. Համոր — Ա. Տէր Մինասեան (Նուիրատու): Խոթանպու, 1951, էջ 174:

ԱԻԱՐԱՅՐԻ ԴՐՈՒԱԳՐ — Թատերգութիւն 5 Արարուածով — Մարտիրոս Յ. Զարյեան: Պոսթըն, 1951, էջ 61: Նուէր հեղինակէն:

(Շարունակելի)